Ն 503 — 1887 ՅՈՒՆՎԱՐ 28 ՇԱԲԱԹ — 1304 ՋԻՄԱՅԻ ԻԿ ԷՎԱԼ 15 — ԻԶՄԻՐՆԻ ՄԷՋ

40 ԲԱՐԱ

ՀԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

40 ԲԱՐԱ

ԲՈԼՈՐԻԳԻՅԷ ՄԻԼԻՈՅԷ ԹԻՒՃԱՄԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԵԼԵՎԱՄԻ ԿԱԶԷԹԱ

ԱՊՕՆԷ ԳԻՑԱԹԼԱՐԸ

	12 ԱՅԼԷՏ	6 ԱՅԼԷՏ	3 ԱՅԼԷՏ
ՍՊԱՄՊՕԼ	200 ՂՐ.	105 ՂՐ.	55 ՂՐ.
ԹԱՇՐԱ	240 »	125 »	

Մէջխալով 20 ղրուշտան

ԻԼԱՆԱԹ ԳԻՑԱԹԼԱՐԸ

Լինի, Շնչի վէ Ցինի սահիպէ ղրշ. 6
Միւնհիւ սահիպէ . . . . . » 3

Մէվատը նախիպա տարի պէնտլէր մէճմանէն գապուլ օլունաճակ վէ տէրճ օլունմայան էվրաղ իատէ օլունմայաճակ տրը։

Իտարէխանէսի, Սպամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ նումէրո 20 Ձիվելէկեան մաթպասասընտա տրը։ Քեազիթէի մէվատտ հաղորնտա կավէթանըն սահիպ վէ մէտուլը ՑԻԴՐԱՆ ՁԻՎԷԼԷԿԵԱՆ մուրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

Էվվելկի եաղբլորդը վէճհլէ, տիւն Պապը Ալիտէ Սատրազամ հաղրէթլէրինին նէզտինտէ Պուլկարիսթան մէմուրը մանասուսը Մ. Վուլգովիչ իլէ մուխալիֆ ֆրկա ըէխսի Մ. Զանգոֆ պէ յինտէ միւզաքէրաթա իպթիսար օլունմըշ տրը։

Միւզաքէրայի՝ մէղքիւրէ՝ սաաթ 7տէ պաշլայրլա 11է գատար տէվամ էյլէմիշ, վէ Խարիճկէ միսաթէչարը Ցատեան Յարութիւն էֆ. հաղրէթլէրի տախի հաղրը պուլընմըշ տրը։

Էվվելա Պուլկարիսթանտա պուլընան բօլիթիգա ֆրգալարընըն թային ու թէֆիրիգի մատտէսի մէվգրի միւզաքէրէյէ վաղ օլունրպ, 3 ֆըրգա մէվճուտ օլաուղը հագգընտա իթիլաֆ հասրլ օլմուշ տրը։

Նէնի հէյէթը նկատէթլի՝ մէղքիւրը ֆրգալարընը հէր պիրինտէն պիրէր զաթ արնարադ թէշբիլ իտիլէսի, վէ հէյէթը միւքէլանըն տա հէր ֆրգատան իքիշէր զաթ տախիլ օլմադշարթը իլէ ալթը քիլիտէն միւրէքքէպ օլմասը մուգայրէր տրը։

Միւզաքէրանըն նէթիյէսի հագգընտա պիր բրօթօգօլ թանզիմ օլընրպ, Մ Զանգոֆ վէ Մ. Վուլգովիչ թարաֆընտան իմզալանմըշ տրը։

Իքինճի իճթիմա եաղընը վուգուպուլուպ միւզաքէրաթա տէվամ իտիլէճէք տիր։

Տիւնքի միւզաքէրաթտա իւչ բօլիթիգա ֆրգալարընըն բէյնէլէրի հանկը զաթլար օլտուղուրը հագգընտա Մ. Վուլգովիչ իլէ Մ. Զանգոֆ պէ յինտէ իթիլաֆ հասրլ իտիլէմէմիշ իսէ տէ, պու մատտէնին տէ եաբընքի իճթիմաա թէսվիյէսի գավիէն մէմուլ տրը։

Պուլկար մուխախասարը Մ. Կրէգոֆ իլէ Մ. Սթօյլօֆ վէ Մ. Գալչէֆ տախի տիւն Պապը Ալիյէ ապիմէթ վէ Սատրազամ հաղրէթլէրի իլէ միւլաղաթ իթմիշլէր իսէ տէ, իչպու միւզաքէրաթա իշթիրաք իթմէմիշլէր տիր։

* * *

Մ. Զանգոֆ՝ էվվելքի կիւն Սատրազամ հաղրէթլէրի իլէ վուգուպուլան միւլաղաթնտա, Պուլկարիսթանտա մէվգրի իգթիսարա կէչմէք նէյէթինտէ օլմասընը, վէ Պուլկար մէսէլէսինին Պուլկարլարըն մէնաֆիի մախսուսէսինէ վէ Եարդըն մէնաֆիի ումումիյէսինէ թէվֆիգէն ֆալշընա մուավէնէթ իթմէք արզուսնտա պուլընտրղընը, վէ քէնտի զանընընճա Ռուսիանըն պապը մէթալիպը մագուլէսի թէրվիճ ու իթիզամ օլընմասընդճա մէսէլէսինին թէսվիյէսի գապիլ օլամայաճաղընը, վէ լայիհէսի մախսուսէսինի թանզիմ ու թագտիմ էյլէմէյ իսէ տէ, հավի օլտրղը մատտէլէրին իճբասը էմրինտէ իսրար վէ թէահհիւտ իթմէյէճէյինի պէյան էյլէմիշ տիր։

* * *

Սօֆիատա պիր գաբրէշԷՂԼԷ զուհուրինէ տախը տիւն աղշամ Գալաթատա պիր բիվայէթ չԷղմիշ իսէ տէ, թահգիգաթը բէսմայէյէ կէօրէ, պու բիվայէթին գաթան ապու էսասը եօք տրը։

ՄԱՏԷՐՈՒԼԻՆ պէյանընա կէօրէ, Պապը Ալիտէ միւզաքէրաթը մալիմէյէ իալթիտար իտէն Պուլկարլարատան եաղընը մուխալիֆ ֆրգա ըէխսի Մ. Զանգոֆ ասըլ Պուլկարիսթան էհալիսինտէն օլուպ, Մ. Վուլգովիչ, Մ. Սթօյլօֆ վէ Մ. Գալչէֆ՝ Եարդի Բումէլի էհալիսինտէն եանի Ֆիլիպէլի իսիլէր։

Մ. Կրէգոֆա կէլինճէ, մուամիլէյհ՝ Պէսարապիատա թէվէլլիւտ իթմիշ օլմաղլա, 1879 սէնէսինէ գատար Բուլանիա թէպասասը իսիլ։ Մուամիլէյհին խանէտանը՝ անսարլ Սթանխիմագալը (Եարդի Բումէլիտէ) օլուպ, չէհրը մէղքիւրը էքսէր սէքէնէսի Բուլմտրը։ Պունտան մատտա «Կրէգօֆ» Պուլկարճա «Բուլմ օղլու» տիմէք տիր։

Սէլանիք վիլայէթինտէ Քէօբլիւ գասապասընտան եաղբլորդընա կէօրէ, Սօֆիատան Սթրումճատա պապը Պուլկարլարա կէլէն մէթթուպլարընը տէրունինտէ տիւրլիւ տիւրլիւ ըէամլէրի հավի պիլէթլէր պուլընտրղընտան, մէղքիւր մէթթուպլար տերտէսթ օլընմըշ, վէ պունլար քիմլէրէ կէօնտէրիլմիշ իսէ անլէր տախի թահգիր թէվդիֆէ ալընմըշլար տրը։

Պիրինճի լիվա գօմանտանը միրլիլիվա Ահմէտ Լութֆի բաշա՝ մահալը մէղքիւրէ կիտիպ, թէտապիրը լազմէյի իթթիխազ, վէ իտարէի էօրֆիյէ տիվանը հարպը թէշբիլ իթմիշ, վէ ումումի գօմանտանլըգտան թալիմատ թալէպ էյլէմիշ տիր։

Պու սէպէպտէն նաչի Մէցօվատան Սթրումճայա պիր թապուր ատքէր կէօնտէրիլմիշ տիր։

* * *

Պուլկար ֆէսատճըլարընտան եիւզպաշը Պէսարօֆին՝ հէյէթը նկատէ ալէյհինտէ պիր ֆէսատ չըգարմադ իչուն 300 գատար ավէնէսի իլէ Բուլանիատան Պուլկարիսթանա կէչտիկինտէ տախը կէչէն կիւն զուհուր իտէն հավատես թէհգիգաթ իթմէմիշ տիր։

Մալիումաթը ախիրէյէ կէօրէ, մուամիլէյհ՝ էլեէվմ Պուգրէչտէ օլուպ, Բուլանիա հիւքիւմէթի մուամիլէյհ իլէ բէֆիդէլէրինն եալընը Պուլկարիսթան հիւքիւմէթը հաղրէսի ալէյհինտէ ֆէսատ դուրմադտա օլտրդալարընը խապէր ալարադ, պունլարըն ճիրմէսի թութուլուպ հապս իտիլմիշ, վէ իւզերլէրինին Բուսիանըն խաքի բօլիս հէյէթինին պաղը էվրագը տախի պուլընմիշ տրը։

* * *

Ֆիրիպէտէն եաղբլորընա կէօրէ, Պուլկարիսթանտան թարտ օլընան պաղը Պուլկար զասլիթէրի իլէ Օսմէսյա կիտիպ մուախիսէրէն Տէրսաատէթ կէլմիշ օլան վէ պիր գաչ կիւն ադամ բէֆիդլերի իլէ պէրապէր Էտիրնէյէ կիտէն եիւզպաշը վայօֆ՝ չէհրը մէկբիւրտէն Եարդի Բումէլի էհալիսինտէն Սոֆիա Բումէլի էհալիսի պէյնինտէ ֆէսատ պէյանմամէլերի նէյր իտուպ, էհալիի մէրդումէլի հէյէթը նկատէթ վէ օլտու ալէյհինտէ իսեանա թահրիր իթմիշ տիր։

Հիւքիւմէթը Սէնկէ՝ քէյֆիյէթի իսապէր ալըր ամմաղ, մէրդում եիւզպաշը իլէ բէֆիդլերինին էտիրնէյէն չըգմալարընը թալէպ իթմիշ օլմաղլա, մէրդուման՝ կէչէն բաղար ադշամի էտիրնէ գաթարը իլէ Տէրսաատէթ ավէտէթ իթմիշլէր տիր։

* * *

Պուլկարիսթան Սօֆրանիյէ մէճլիսինտէ Եարդի Բումէլի մէքտուբրընան օլուպ կիւլ եաղը թիճարէթի իլէ մէշղուլ օլան վէ էլեէվմ Եարդի Բումէլի բօլիթիգա միւլթէճիլերի իլէ պէրապէր Տէրսաատէթ ատէթ ալուրլան Մ. Տիմիթրի Բաբաղօղլու՝ պու քէրրէ Բուսիա թէպասիյէթինի գապուլ իթմիշ օլմաղլա, քէնտիսինէ պիր Բուս բասաբօրթը իթթա օլընմըշ տրը։

Սօֆիատան եաղբլան պիր մէքթուպտա մուամիլէյհ Բաբաղ օղլու հագգընտա աթիտէրի չայանը տրգդաթ ֆրգրա օգունմուշ տրը։

«Պուլկարիսթան հարպիյէ նազրը պինպաչը Մ. Նէգօլայէֆ՝ Տիմիթրի Բաբաղ օղլու խկասը իլէ Տէրսաատէթտէն մուֆասսալ պիր մէքթուպ ալմշ էյլէմիշ տիր։ Մ. Բաբաղ օղլու՝ նազրը մուամիլէյհէ՝ թէքմիլ օրտու իլէ պէրապէր հէյէթը նկատէթ ալէյհինտէ իսեան իթմէյի թավսիյէ խէրէք, քէնտիսինէ բէք չօղ չէյէր վատ իթմիշ, վէ թէքլիֆլէրինի գապուլ իթտիկի թագտիրտէ, «խավեարը ալտրմ» լուղէթլէրի իլէ պա թէյէկրաֆ քէնտիսինէ ճէվապ եաղմասընը պէյան էյլէմիշ տիր։

«Մ. Նիզ օլայէֆ՝ իչպու մէքթուպը օգունուգտան օնրա բիւֆէգասընա կէօռթէրմիշ վէ Բաբաղ օղլընա թէյէկրաֆլա պէր վէճհը աթի ճէվապ վէրմիշ տիր։ «խավեարը ախզ իթտիմ, լաքին քիմին իլէ եէյէճէյինի»

Մէրդում սապրդ կիւլ եաղը թիճճարընընճ՝ պու թէյէկրաֆա ճէվապ վէրմէքտէն սագընմանըշ օլորղը զանն ալընը։

ՄԸՍԸՐ

Ինկիլթէրրա մուրախասը Սբը Հէնրի Տրրմինտ Ուօլֆ թարաֆընտան, էվվելքի կիւնքի իկը մէճլիսը միւզաքէրաթտա Սատրազամ հաղրէթլէրինէ պիր լայիհա վէրիլմիկին տիւն եաղմըշ իտիք։

Մէսմուաթա կէօրէ, բայիհի մէղքիւրէնին սուրէթը միւթէրճէմէսի տիւն իսաբիրան Շահանէյ արզ օլընմըշ տրը։ Օլ պապատէ սուտուր իտէճէք իրատէի Սէնկէյէնին Պապը Ալիյէ վիրուտիտ մէճլիսը խասը վիւքէլատա թէզէքքիւրը մատտէ իտիլէճէք, վէ պատէհու Սբը Հէնրի Տրրմինտ Ուօլֆ իլէ միւզաքէրաթա կիրիշլէճէք տիր։

* * *

Տիւն կէճէ Սբը Հէնրի Տրրմինտ Ուօլֆա իքրամէն մապէյնը Հիւմայունտա պիր զիյաֆէթ քէշիտէ օլընրպ, պունտա Սատրազամ հաղրէթլէրի իլէ Խարիճկէ նազրը Սաֆտ բաշա հաղրէթլէրի, Մապէյն մէմուրկնը մուավրամ, Ինկիլթէրրա սէֆիրի Սբը Ռիչարտ Ռաչի վէ պաշ թէրճէմանը տախի հաղրը պուլընմըշլար տրը։

* * *

Բօմատա Ավսթրիա սէֆարէթի միսթէշարը պուլընան Պարոն Սիճիմանտ տր Բօսթի՝ Դահիրէտէ Ավսթրիա բօլիթիգա մէմուրլըղը վէ ժէնէրալ կօնսօլոսլըղընա թային գընլընմըշ տրը։

Եվվելքի ադշամ արնան խուտուսի թէլէկրաֆլարա խամինատէն Մ. Նիճեֆիւն քէմալը իհթիյաթա վերտիկի մալիումաթա կէօրէ, Մասուատաքի Իթալիա ատքէրի Հապէշլիլերէ թէսլիմ օլմուշ իմիշ։ Պու արզը թէսլիմյէթ՝ Հապէշլիներին հիւմմի իւզերինէ տէյիլ, իլա սու գրմլըղը եիւզինտէն զուհուրա կէլմիշ տիր։

Մասուա ատասընա կէլէն սու՝ 7—8 քիլոմէթրօ ուզաղ մէսաֆէտէ վագը պիր մէնզասան չըգմադա օլուպ, Հապէշլիլէր՝ սու եօլարընը գաթ իթտիքլէրինտէն, իթալիա ատքէրի՝ խամէր խաթէմէդ թէսլիմ մէճպուր օլմուշ իմիշ։

—

Մէսմուաթա կէօրէ, Բարլին, Վիէննա վէ Բէլգրատպուրկտա մուդիմ Օսմանը սէֆիրլէրի՝ նէզտինտէ սէֆիր պուլընտրգլարը տէվլէթլէրին ավվալը ատքէրիյէրի հագգընտա սերիան միւքէմմէլ պիրեր բարօրթօ թանզիմի իլէ խարիճկէ նէզարէթինէ իրսալ իթմէք իչուն Պապը Ալիյէն էմրի տիր։ իթմիշլէր տիր։

—

Վիէննա մէհֆիլը տիրլօմաթիքէսինտէ զանն օլընտրղընա կէօրէ, Պէրլին դապինէթօսը Բուսիանըն թավը ու հարէքէթինտէն տօպպը պէօյիւք պիր էնճիյէտ պուլընմագտա խիչ, դիրա բրէնս Պիսմարքն նիճէ թէքլիֆլէրինէ բարմէն Բուսիա հիւքիւմէթի՝ Ֆրանսա իլէ Ալէմանիա արասընտա եէնի պիր մուհարէպէ վուգուբնտա թէմամըյլա պիճարաքտուրմադը վատ վէ թէահհիւտ իթմէմիշ տիր։

—

Բարլիզտէն չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Բուսիա տէվլէթի՝ 180 միլեան ֆրանգլըղ պիր իսթիգրազ իչուն չէհրը մէղքիւրընը միւսթէնիճի պանգալարընընա միւզաքէրէյէ պաշլամըշ տրը։

—

Պիր Վիէննա կազէթասընընը պէյանընա կէօրէ, Ալէմանիանընը՝ Ֆրանսա իւղերինէ հիւճում իթմէյէճէկի՝ անէնէն պէյան ու իլան օլընտրլտան օնընդրա հուտուտտա Ֆրանսա թարաֆընտան ապքէր գուլիպէլերի եարընմաղա պաշլամըշ օլտրղընտան, Ալէմանիանընը՝ պու ինչասթա պիր մուամէլէի թահրիքքէարանէ վէ հարպճույանէ նազարընընա պագմագտա օլտրղընը վէ Ինկիլթէրրա իլէ իսի վէրիլմէյէն տիկէր պիր պէօյիւք տէվլէթ տախի Պէրլին դապինէթօսընընա հէյէթքէար օլտրգլարընը Ֆրանսա հիւքիւմէթի տօպպրտան խապէր ալմըշ տրը։

—

Թարապլուսը Ղարպա եագընտա պիր գաչ թօրբիլ վաբօրը իրսալի Պահրիյէ նէզարէթինճէ միւթէսավվէր օլտրղը, վէ Պէնկազի ասքէրը մուհաֆըզասընընքիւլլիյէթլիճէ թէզ եիտ օլընճաճաղը բիվայէթ օլընըյօր։

—

Սբրպիսթան հիւքիւմէթի՝ Պէլիրատտա մուդիմ Օսմանը սէֆիրի Զիյա պէյ հաղրէթլէրինէ պիր նօթա թէպլիղ իտէրէք, Սրպիսթան վէ Թիւրքիա պէյնինտէ պիր թիճարէթ ահնանամէսի ազտ օլընմասընը թալէպ իթմիշ օլմաղլա, մէղքիւրը նօթա էվվելքի կիւն սէֆիրը միւշարէյէյհ թարաֆընտան Պապը Ալիյէ իրսալ օլընմըշ տրը։

—

Սրպիա գրալը Միլան հաղրէթլէրինին Բուսմանիա գրալը Շարլ հաղրէթլէրինի զիյարէթ իթմէք իչուն գարարպէն Պուգրէչէ կիտէճէկի հավատիսի թէհգիգաթ իթմիշ օլուպ, պու խապէր՝ պիկճիմէ Սբրպ մէհֆիլինտէ քէմալը մէճմունկյէթլէ թէլպագ օլընմըշ տրը։

Մուգատտէմա Պանգը Օսմանի իլէ միւզաքէրէ իտիմիշ օլան իսթիգրազ՝ նէֆթալ 2,000,000 լիրալըգ պիր «Լոնտ թէնգիլ գ ըլընմըշ տրը։ Մէպլաղը մէղպուրը՝ Մալիյէ նէզարէթինին իհթիյաճանընա հաար օլընճաճաղ տրը։

Իչպու իսթիգրազ վասէթասրլա Խալիֆէի Մալիյէսինին նագանէն էլտէ իսէպլիլէճէկի պիր միլեան վէ եարիսա 1,200,000 լիրա՝ կէլէճէք սէնէնին ադնամ բուսուսմըլա, վէ քիֆայէթ իթմէտիկի թագտիրտէ Իզմիր կէօմրիւք բուսուսմինին պիր գըսմըճլա թէէմին օլընճաճաղ տրը։

Նէզարէթը ճէլիլէի Մալիյէ՝ իչպու իսթիգրազ իչուն չըղարընճաճաղ թահվիլաթը շիմտիլիք մէվգրի թէտավիւլէ վաղ օլընմամասընը, վէ մասաիը հաղրէրի սկյուտիյէնին հալինտէն սօնրա դարարլաշմասը միւթասավվէր օլան վէ էլան նէզարէթը Մալիյէճէ թահթը թէտգիգատ պուլընան պիր Մալիյէ թէրթիպինին իճրասընա տէկին թահվիլաթը մէղքիւրէնին Պանգասա հրճիզնը թէքլիֆ էյլէմէքտէ տիր։

ՏԱԽԻԼԻՃԷ

Ալէմանիա սէֆիրի Պարոն Բաուվից իլէ զէվճէսինէ իքրամէն պուաղշամ Մապէյնը հիւմայունտա պիր զիյաֆէթ քէշիտէ պուլընրլաճաղ տրը։

—Տէրսաատէթ մէրքէզ գօմանտանը Արէֆ բաշա հաղրէթլէրինին չիմտիյէ գատար պիր գօնագ խոնէմէտիկի վէ մալիք օլորղը պիր արսայա էսինյէ ինչասը իչուն իգթիսարընին քիֆայէթ էյլէմէտիկի՝ մէսմուը հաղրէթը Բասիշահի օլորդտա, 2000 լիրա իհսան ու ինայէթ պույրըլընմըշ տրը։

—Տէրսաատէթ ճիվարընտա զուհուր իտէն սրղրը խասթալընընն սէրիան ինանֆիաը վէ պունտան սօնրա մէնը զուհուրի էսպապը նէտէն իարաթ իսէ, Պապը Սէրասքէրիտէ ումուրը սրհհիյէի հայվանիյէ գօմիսիօնը իլէ պիլիսթիչարէ գարարլայարրմադ. իւզրէ Թօբխանէի ամիրէ վէ Խասսա Օղտուն Հիւմայունը սէրպայթարլարընտան վէ սաիր զէվաթտան միւրէքքէպ պիր գօմիսիօն թէշէքքիւլի զրմընտա պիլիսթիճան ի-բատէի Սէնկէյէ սուգուդը իթմիշ տիր։

—Էրզինկեան մէրքէզ գօմանտանը օլուպ պիրէն Տէրսաատէթ կէլէն ֆէրիգ Հասան Թահսին բաշա հաղրէթլէրը՝ պու քէրրէ Եէոմնճի (Եէմէն) օրտու գօմանտանլըղընա թային պույրրլմըշ տրը։

—Մալիյէ խպվինէսինին մուամէլաթընա ախտ պաղը թէտգիգաթին իճրասընա գատար ասքէր թայինատրտան վէ սաիր միւպրիմ իւլ իկիա հէվալաթտան վէ մէսարիֆը մահալլէսէնին 100տէ 80ինտէն մատտասընն պիր միւտէթը ճիւդիյէ վէ մուվագգաթա իչուն թէէսիրի հագգընտա իսթիխարա օլընան գարարընն պատէմա տէվամնա լիւզում՝ դալմատրղընտան, պիլճիմէք հէվալաթ վէ մէսարիֆթը մուրեթթէպէնին քէմաֆիսասպրդ թէէսիյէսի հագգընտա Մալիյէ նէզարէթինտէն պիր թահթը բիյասէթինտէ օլարադ պէր վէճճիմէ մէմուրիյէտը մանկյէյէ էմր վէրիլմիշ տիր։

—Վանտան ալընանան պիր թէլէկրաֆա կէօրէ, Վան վալիսի համիտ բաշա՝ պիր միւատէթտէն պէրու խասթա օլտուղը հալտէ տիւն սաաթ էյլէմիշ տիր։

—Բուսիա սէֆիրինին զէվճէսի Մատտամ Նէլիտօֆ՝ բէֆգաթճընտա հէմ չիրէսի բրէնսէս Հիրգօֆ տախի պուլընտրղը հալտէ տիւնքի կիւն չէհրիմիզտէն Իսքէնտէրիյէ վէ Գահիրէյէ միւթէվէճճիհէն հարէքէթ իթմիշ տիր։

Եբսէր սիֆէրա՝ մատամալարը յա, վէ մագամի Սատրէթի վէ Խարիճկէ նէզարէթի թէրճէմանլարը Վէքիլ վէ Կիւլպանկեան Միքայէլ էֆէնտիլէր՝ վաբօրա գատար կէտիպ, Մատամ Նէլիտօֆ իլէ էհմիրէսինէ բէսմը թէշէկկի կիգա իթմիշլէր տիր։

Մատամ Նէլիտօֆ իլէ բրէնսէս հիրգօֆ՝ Նիլ Նէհրի սէվահիլինտէ ապ պիր միւտէթի իճրաի սէյահաթ-ման սօնրա, Գուտար Շերիֆէ ազիմէթ իտէճէքլէր տիր։

—Պու սապահ սաաթ 12 բատտէրինտէ Պէյօղլունտա Գալաթա սէրայը ճիվարընտա Հաճօբալօ չարշընը գուրպկինտէ, գաբուսը ճատտէ իւկէրինտէ վագը տար սօգադ կիպպ պիր բ...ռ տէրունինտէ քեարկիր պիր պիրախանէտէն հարիգ զուհուր իտէրէք, էթրաֆա սիրայէթլէ մէկրիր բ...ռ տէրունինտէ 6—7 քեարկիր տիւքքեան միհթերէգ օլմուշ տրը։ Էպնիյէի մէկքիւրէնին էքսէրինի սկյուրթալը իմիշ։

—Սբրպիսթան սէֆիրի Մ. Նօվագովիչ էվվելքի կիւն Պէօյիւքտէրէյէ պիլդիրմիշ, Բում բաթրիգը էսպագը Իւչինճի Եօվաքիմ էֆէնտիյէ վերիլմա վէրմիշ տիր։

—Իւսկիւտարտա Թօբխանէյի օղլու մէրքէզի բօլիս գօմիսէրի Մէհմէտ Իզզէթ էֆէնտի՝ հէր նէ սէպպպէ մէպնի իսէ մէմուրիյէթինաէն ազլ օլընարագ, Պապը Զապթիյէտէ չէտիտ պիր իսթինթագ թահթընա արընտրը իշլատիրմիշ տիր։

—Զանագ Գալէտէն խապէր վերիլտիկինէ կէօրէ, Ֆասուլճաճան էֆէնտինին թէաթրօ գումանեասը՝ չէհրը մէղքիւր Իսլամ վէ Էրմէնի մէքթէպլէրինին խանէթէն միւխթէլիֆ թէաթրօ օյունլարը իճրա իթմիշ, վէ հաբլաթը մանթլուպ մէղտատրա պուլընմըշ տրը։

—Իւսկիւտարտա վաբօր իսքէլէսի զուրպինտէ վէ բօլիս մէրքէզինէ պիր գաչ ատրմ մէսաֆէտէ քեանին պիր թիւթիւնճիւ վէ սարրաֆի տիւքքանընա կէչէն ճումանա էրթէսի կէճէսի խրբրպլար կիրիպ, մէրգում թիւթիւնճիւ վէ սարրաֆին ադշամ-տան պրրագմըշ օլտրղը պիր դաչ եիւզ ղրուչը սբրդաթ իթմիշլէր տիր։ Պու պատատ օլընան թահգիգաթտան՝ մէղքիւր մէրքէզտէքի ժանտարմալարընն պու սբրդաթա իճթիսար իթմէքքէրի թէպէյյիւն իթմէքքէ, մէրգուման հապս օլընմըշլար, վէ իչէրինտէն իքիսի եիգ բարը ճիւրմ իթմիշլէր տիր։

ԹԷԼԷԻԿՐԱՖ

Բարիզ 8 փետր.

Մէճլիսը մէպուսան՝ պիրա միւզաքէրէ իքի ֆէվգէլատէ թախսիսաթ գապուլ իտիպ, պիրի՝ հարպիյէ նէզարէթի իչուն 86 միլեան վէ տիկէրի պահրիյէ նէզարէթի իչուն 30 միլեան ֆրանգ տրը։

Բօսնա 8 փետր.

Հէյէթը վիւքէլ՝ խթիֆասընը վէրմիշ տիր։

ԱԶԳԱՅԻՆ

ՄԻԱՑԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Պիր գաչ սէնէտէն պէրու օլտրղը կիպի պու սէնէ տախի Միացեալ Ընկերութիւնա խանէթէն փետրվարըն 14, 26 ընճը ճումանա էրթէսի ադշամը Պէյօղլունտա Թէաթրօի ճէտտատէ պէօյիւք պիր պալօ վերիլմէսի թահթը դարարա այնրպ, Պանգը Օսմանի միւտիրը ումումի Մ. Ֆոսթըր ճէնապէրէրինին թահթը բիյասէթինտէ օլարադ պէր վէճճիմէ մէմուրիյէտը մանկյէյէ էմր վէրիլմիշ տիր։

—Վանտան ալընանան պիր թէլէկրաֆա կէօրէ, Վան վալիսի համիտ բաշա՝ պիր միւատէթտէն պէրու խասթա օլտուղը հալտէ տիւն սաաթ էյլէմիշ տիր։

—Բուսիա սէֆիրինին զէվճէսի Մատտամ Նէլիտօֆ՝ բէֆգաթճընտա հէմ չիրէսի բրէնսէս Հիրգօֆ տախի պուլընտրղը հալտէ տիւնքի կիւն չէհրիմիզտէն Իսքէնտէրիյէ վէ Գահիրէյէ միւթէվէճճիհէն հարէքէթ իթմիշ տիր։

Եբսէր սիֆէրա՝ մատամալարը յա, վէ մագամի Սատրէթի վէ Խարիճկէ նէզարէթի թէրճէմանլարը Վէքիլ վէ Կիւլպանկեան Միքայէլ էֆէնտիլէր՝ վաբօրա գատար կէտիպ, Մատամ Նէլիտօֆ իլէ էհմիրէսինէ բէսմը թէշէկկի կիգա իթմիշլէր տիր։

Մատամ Նէլիտօֆ իլէ բրէնսէս հիրգօֆ՝ Նիլ Նէհրի սէվահիլինտէ ապ պիր միւտէթի իճրաի սէյահաթ-ման սօնրա, Գուտար Շերիֆէ ազիմէթ իտէճէքլէր տիր։

—Պու սապահ սաաթ 12 բատտէրինտէ Պէյօղլունտա Գալաթա սէրայը ճիվարընտա Հաճօբալօ չարշընը գուրպկինտէ, գաբուսը ճատտէ իւկէրինտէ վագը տար սօգադ կիպպ պիր բ...ռ տէրունինտէ քեարկիր պիր պիրախանէտէն հարիգ զուհուր իտէրէք, էթրաֆա սիրայէթլէ մէկրիր բ...ռ տէրունինտէ 6—7 քեարկիր տիւքքեան միհթերէգ օլմուշ տրը։ Էպնիյէի մէկքիւրէնին էքսէրինի սկյուրթալը իմիշ։

—Սբրպիսթան սէֆիրի Մ. Նօվագովիչ էվվելքի կիւն Պէօյիւքտէրէյէ պիլդիրմիշ, Բում բաթրիգը էսպագը Իւչինճի Եօվաքիմ էֆէնտիյէ վերիլմա վէրմիշ տիր։

—Իւսկիւտարտա Թօբխանէյի օղլու մէրքէզի բօլիս գօմիսէրի Մէհմէտ Իզզէթ էֆէնտի՝ հէր նէ սէպպպէ մէպնի իսէ մէմուրիյէթինաէն ազլ օլընարագ, Պապը Զապթիյէտէ չէտիտ պիր իսթինթագ թահթընա արընտրը իշլատիրմիշ տիր։

—Զանագ Գալէտէն խապէր վերիլտիկինէ կէօրէ, Ֆասուլճաճան էֆէնտինին թէաթրօ գումանեասը՝ չէհրը մէղքիւր Իսլամ վէ Էրմէնի մէքթէպլէրինին խանէթէն միւխթէլիֆ թէաթրօ օյունլարը իճրա իթմիշ, վէ հաբլաթը մանթլուպ մէղտատրա պուլընմըշ տրը։

—Իւսկիւտարտա վաբօր իսքէլէսի զուրպինտէ վէ բօլիս մէրքէզինէ պիր գաչ ատրմ մէսաֆէտէ քեանին պիր թիւթիւնճիւ վէ սարրաֆի տիւքքանընա կէչէն ճումանա էրթէսի կէճէսի խրբրպլար կիրիպ, մէրգում թիւթիւնճիւ վէ սարրաֆին ադշամ-տան պրրագմըշ օլտրղը պիր դաչ եիւզ ղրուչը սբրդաթ իթմիշլէր տիր։ Պու պատատ օլընան թահգիգաթտան՝ մէղքիւր մէրքէզտէքի ժանտարմալարընն պու սբրդաթա իճթիսար իթմէքքէրի թէպէյյիւն իթմէքքէ, մէրգուման հապս օլընմըշլար, վէ իչէրինտէն իքիսի եիգ բարը ճիւրմ իթմիշլէր տիր։

ԱԶԳ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ա.—ԿՐԹԱԿԱՆ ՎԻՃԱԿ ՄԵՐ

Բ.—ՀԱՑ ՎԱՐԺԻՉՔ ԵՒ ՎԱՐԺԱՐԱՆՔ

Ի Կ. ՊՕԼԻՍ

Գրեաց

Ց. Ոկան

Լինպաստ Ս. Փ. Ազգ. Հիւանդանոցի

Գին 5 դահեկան

Կը գտնուի Ազգ. Հիւանդանոցի Հոգաբարձութեան գրասենեակը, Կ. Պոլիս, Մեծ-Նոր խան Թ. 49 և բոլոր հայ գրավաճառաց քով։

ԾԱՂԻԿ

Մի-ֆիտ վէ կիւլիւնճլի հիքայաթի իլէ էտէպլիյաթա տաիր մէգալաթը հավի Ս-ԷԻ կազէթասընին 11ինճի նիւսխէսի պու կիւն նէշր օլընմիշ տրը։

ՍՈՒԼՀ ՄԸ ՀԱՐՊ ՄԸ.

(Թարգմանեալ էվվելիսի կուսակցի նուսիսէմից տէ միւնտրիճ պէնտիանէն տէվամ վէ խիթամ)

Պիզէ գալը իսկ՝ շու. էֆբէնարա մէյեալ պուլունմադտայը՝ քի, Եվրոբանին կէրէք Շարպ գրթասընտա վէ կէրէք Դարպ գրթասընտա, էյլէ պիրտէն պիրէ զուհուրա կէլէճէք պիր ֆէլաքէթէ, եախոտ պիր զարպը տէսթէ (Պետական հարուած) միւնթազրը օլունմադտան զիատէ, շու. աթիտէքի շէյլէրէ միւնթազրը պուլունմադ լազըմ կէլէճէք տիր. եանի, ուզուն միւտտէթ տէվամ իտէճէք հէյէճանլարա, վէ միւքերրէրէն զուհուրա կէլէճէք գօրգու վէ ալթիւոթլիւքլէրէ քի, պիր թարաֆտան տախի թէտարիքեաթը հարպկյէլերի իքմալէ վարտրմադ դայրէթինէ տահա զիատէ արթմաը, վէ վագթ գազանմադ իչիւն պիր թագրմ տիրլօմաթճա վէ բարլամէնթօճա մանօվրալար իճրաաը տախի պունլարա զամմ օլունապիլիր.

Նէ՞ զէման վէ նէ՞ սուբէթլէ պունլարա պիր նէթիճէ վէրիլէպիլիճէք տիր. պունուն ճէվապընը հաթթա բրէնս Պիզմարգ քէնտիսի տախի վէրէմէզ.

Բրէնս Պիզմարգ տախի, թըպգէ էն ատի ինանալար կիպի, նիհայէթ մուղլադ պիր ճէմիյէթին թապի պուլունտուրու. հայլէր իլէ էլլէրի աճագլարը պաղը պիր ինան տա քէնտիսի տիր.

Բրէնս միւշարէլէյէ, իլէրի ասղրու պիր առբմ ալմազտան եվվել, պիր քէրրէ էթրաֆընա վէ արգասընա պագմայա մէճպուր տըր.

Եվվել էմտտ, բրէնս Պիզմարգըն Բէյլիյթակ մէճլիսի իլէ թեվիկէ եաէճէք պիր միւնազաաը վար տըր քի, պինէճօ քէնտիսինէն Բրուսիա մէճլիսի ումմիմիսինէ խրատ էյլէտիկի սէօզլէրինտէն տէ անլաշըլըտըղը իւզրէ, Դանուզը Էսասկյ տահր (Սահմանադրական) աղը պիր միւնազաա բինի քէպ էյլէմիշ տիր.

Սանիէն Ավսթրիա իլէ Բուսիա տէվլէթլէրի պէյնինտէ մէվճուտ պուլունան միւշքիլլէր վար տըր քի, բրէնս Պիզմարգ, պու միւշքիլլէրի հալլ իթմէյէ, վէ անլէրի հալլ իթմէք գազի օլամատըղը հալտէ, նէթիճէլէրինէն զուհուրինի պիր վագթը սախլէր թէրք իթմէքլիյէ չալըշմայա մէճպուր պուլունմադտա տըր.

Բրէնս Պիզմարգ ճէնապէլէրինէն պու էքինճի ճէնէթտէ վուգու պուլան ճահտ ու իդտամաթը հէնուզ միւքեմմել պիր նէթիճէ հասուլ կէթիրէմէտիքլէրինտէն, վէ նիհայէթ Բուսիա իլէ Ավսթրիանըն պիր մուհարեպէյէ թուրմուշմալարը գօրգուսու էլան մէվճուտ պուլունմադտա օլտուգլարընան, վէ էրպաղը վուգուֆը գավրինճէ Ավսթրիա տէվլէթի թէտարիքեաթը հարպկյէ ճիհէթինտէ քէնտի գօնշուլարընտան կէրիտէ պուլունտուրունան, թապիր պիր մատտէ տիր քի, պուտէվլէթ (Ավսթրիա տէվլէթի) գազանընըմադտա օլան վագթտան խթիֆատէ խտէրէք, քէնտի թէտարիքեաթը հարպկյէսինի իքմալէ վարտրմայա ճահտ ու իդտամ էյլէյէճէք տիր.

Իշթէ Ավսթրիանըն Լանտսթուրմ գանունունուն (Մըսթահֆըզ սասքիրի գանունը) նէշրի պունտան նէշէթի իթմիշ տիր քի, Վիէննա պօրասընտա զուհուրա կէլէն պուհրանըն սէպէպի եվվելի տէ պու օլմադ կէրէք տիր.

Շու կէյճէն պիր գաչ այլար զարֆընտա, Բուսիա տէվլէթի թարաֆընտան տախի պու եօլտա թէտպիրլէր էլէ ալընմըշ օլտուղունտան, Ավսթրիանըն էնէի Լանտսթուրմ գանունունըն տա անտէն զիատէ պիր մանէսաը պուլունմամաը լազըմ կէլիր իսկ տէ, իչին պէտպախթ հալի չուտտա տըր քի, հէր հանկը տէվլէթ, թէտարիքեաթը հարպկյէ ճիհէթինտէ քէնտի բագիպինին նուֆուզ ու թէէսիրինէ թապի պուլունմադըրը իգրար իթմիշ կիպի օլտյօր.

Շու հալլէր թահթրտա էն զիյատէ տիզ գաթա չայան պուլնան շէյ Ֆրանսա էհալիսինին, վէ բէք աղ խաթիանայէթլէր պէրթարաֆ խոիտի հալտէ, Ֆրանսըդ կազէթալարընըն տախի պասիրանէ (խոհեմ) թավրու հարէքեաթը տըր.

Վէ Ֆրանսա էհալիսինին վէ Ֆրանսըդ կազէթալարընըն պու թավրու մէյլյալարը բրէնս Պիզմարգին եէնի գանունը ասքէրիյէ հագդընտա իյրատ իթմիշ օլտրը նուռթգլարընան եվվել նիմայան օլմուշ օլտա իտի, տահա զիյատէ ալէա վէ մէտհէ չայան պիր շէյ օլմուշ օլաճադ իտի. չինքի բրէնս Պիզմարգ, քէնտի նուռթգլարընտա Ֆրանսա ալէյհինտէ խսիմմալ էյլէտիկի էն դուվվէթլի պիրէհանլարը Ֆրանսըդ երպա պը բուլեթիդասընն վէ Ֆրանսըդ կազէթաճրլարընն խաթխալ էյլէմիշ օլտրգլարը հէրարէթլի լիսանլարընան խսիխրտա էյլէմիշ իտի.

Մամաֆիսի՝ շու ճիհէթտէ բէք աղ շիւսկէ պուլունապիլիր քի, Ֆրանսա հիւքիւմէթի՝ հէր քիմլէրին տէ էլինտէ պուլունտա, նիհայէթ զիյատէսի իլէ ճէնկեավէր պիր այագ թագրմընն վէ եալընըզ քէնտի նէֆսլէրինի տիւշունէն պիր թագրմ էրպաղը սերկիզէյթին (բաղդանդիր) մերհամէթի թահրինտա պուլունմադտա իսկ տէ, էհալինէն էքսերիյէթի աղրրպաշլըրդա վէճիտտի սուբէթտէ սուլճ ու սալահ էֆքէարընա թապի պուլունմադտա տըր.

Ֆրանսա շու սոն եիրմի սէնէ զարֆընտա օլ դատար ասընաճագ սրգընթըրար չէքմիշ պիր քի, մուհասիբէպէ տէնիրէն չէյլին նէ օլտրդընը ունութմասը գապալ տէյիլ պիր։ վէ էկէր պախթէթէն քէնտի իւզերինէ պիր հիւճում վագը օլմազ իսէ, քէնտի քէնտիլիյինտէն պիր տիկերի իւզերինէ հիւճում իթմէք մէյլինտէ պուլունմայաճաղ տըր.

Բրէնս Պիզմարգին բուլթիդասը էսասը հէր նէ տախի օլմուշ օլտա, վէ պունըն հէր նէ հագլը սէպէպլէրի տէ պուլունտա, մէղքիւր բուլթիդա Ֆրանսայա պիր իխթար օլմուշ տըր, վէ Ֆրանսայա վագթ վէրմիշ տիր.

* *

ՊԻՐ ԻՖԱՏԷՆ ՏԻԿԷՐ

(Թարգմանեալ տիկեր պիր պէնտիանէն)

Նը Տայէ Ալլեմանի Ցարանի տախի տիյօր քի, Եվրոբա պօրսալարընը ալթիւսթ իտէն վէլվելէյլի չայալարընն գաթան սարյլարը եօղ տըր.

Հէյլէ Ալէմանիա տէվլէթինէն հուտուտտա Ֆրանսըզ ասաքիրի պիրիքտիրիլմէքտէ օլտրընա տախր Ֆրանսա հիւքիւմէթինտէն իյդահաթ թալեպ իթմէք նիյէթինտէ պուլունտրը սէօզլէրինի մէղքիւր կագէթա գաթիէն թէքդիպ իտիյօր.

Բրէնս Պիզմարգ ճէնապլէրի՝ օն կիւնտէն, օն հաֆթատան, եախոտ օն սէնէտէն, ֆագաթ հէր հալտէ պիր կիւն Ֆրանսա իլէ հարպ օլընաճաղընա գաթիէն իսքեաթ օլմուշ օլտրընը պէյան իտէրէք, թէտարիքեաթը հարպկյէտէ պուլունտրմասը իւզերինէ դավիէն այագ պասմըշ իտի.

Ֆագաթ պունընա պէրապէր, քէնտի թարաֆընտան պիր հարպ թահրիք իտիլմէյէճէյինի տէ մուսիրրանէ պէյան էյլէմէյ այնի սուբէթտէ զայրէթ կէսմէէրմիշ իտի.

Պիզմարգ քէնտի թարաֆրընզտան իթթիֆաճ իտէճէյիմիզ նէթիճէ շու տրը քի, ահվալ պունտան մուդատտէմ հէր նէ իտի իսկ, եէնէ թրպդը օ տրը.

Վագրա մէվճուտ պուլնան թէհքէ էլան պագը տուրմադտա տրը. ֆագաթ շու ոսն կիւնէրտէ մէղքիւր թէհլիքէ տահա զիյատէ պիր աղամէթ քէպ էյլէմիշ օլմատը դտան մատտա հաթթա պիրաղ խաֆիֆլէնմիշ տիր տախի տէյեպիլիրսէ.

Սահիհ տիր քի, Նը Տայէ Ալլեմանի Ցարանի՝ քէնտի նիմ բէսմի սրֆաթը իլէ, վէ հաթթա բէք իհթիմալտէն օլտրդը իւզրէ Ալէմանիա հիւքիւմէթինէ տէ բէյի իւզրէ պալատէքի ֆրգրպսը եապմասը իլէ պէրապէր, Սէտանտան Պէլֆօրա գատար զամէն գուվվէթլի հալտէ պուլնան Ֆրանսըզ մուհաֆիզ ասքիրի իւզերինէ եէնի գուվվէթլէր զամմ իթմէք թէտպիրլէրի իլէ ալընմըշ օլտրընը տախ գավիէն թատտիդ էյլէմէքտէ տիր. քէզալիք չունու տախի զիքր ու պէյան իտիյօր քի, Լօրէն էհալիսի պու շէյլէրի բէք ալէա պիլէրէրէք զիյատէսի իլէ գօրգմայա պաշլամըշ, ալպ ու իթալարը տուրմուշ, վէ էմալարընընը դըյմէթի տէ տիւշիւշ տիր.

Ֆագաթ տիկէր թարաֆտան ժէնէրալ Պուանժէ տախի գաթիէն տէյօր քի, հիչ պիր Ֆրասըզ ասքէրի, հիչ պիր պէյկիր, վէ հիչ պիր թօբ եէրլէրինտէ զըմբուրաթ ըմմամըշլար տըր.

Պիկ, պիրիպիրլէրինի թէքզիպ իտէն մէզքիւր իֆատէլէրի պէրթարաֆ իտէլիմ տէ, իչին թասիի հալլէրինէ պագալըմ.

Զաթէն ասքէր հարէքէթի, քէրեսթէ վէ պէյկիր իշթիրասը վէ սաիրէ, ասքէրիճէ պէզիրգիւ տէվլէթլէր իչին հէր կիւն վուգուա կէլիր շէյլէր տիրլեր. պունլարըն օլ գատար հիւքմլերի օլամազ.

Վէ պիր տէ քի, սահիհէն հարպ իչին թէտարիքեաթ կէօրէն տէվլէթլէր, քէնտի նիյէթլերինի կիզլէմէք իսթէտիրլերի հալտէ էյլէ օրթալըը վէլվելէյլ վերմէյէճէք սուբէթտէ իշլերինի կէօրմէյէճէք սուբէթտէ ալընը տա պիլիրլեր.

Միլլէթլեր, եալընըզ հարպա հաղը օլտրդլարը հալտէ հարպըն էօնիւնիւ ասաճագլարընը իւմիտ իթտիրլերի վագթլարտա տըր քի, թէտարիքեաթը հարպկյէլերինէ ալէնի պիր կէօսթէրիշ սիւսիւ վերիլիր.

Էկէր ֆիքրլերի միւեթրէիտ հարպ իթմէք օլուր իսկ պէյլէ տավրանմազլար.

Ֆրանսա վէ Ավսթրիանա տէվլէթլերի պիրիպիրլերինի եըլտրմադ իչիւն թէտարիքեաթը հարպկյէտ պիրիպիրլերինի պասմըրմադ խթէյօրլար. վէ տիւնեա տախի շունու պիլերէք քէնտի քէնտիսինի խօշնուտ իթմէլի տիր քի, իչլերին հալ, շու թէտարիքեաթը հարպկյէ գօրընտան զանն օլընը գատար միթէէսիր օլմազտա տէյիլ տիր.

Պուլկարիսթան իշլերի տէ օլ գատար գօրդուրու հալտէ տէյիլլեր տիր.

Եվրոբա տէվլէթլերի, հէյէթինիյապէթին խսիֆիֆասընը թալեպ իթմէյէ մայլ տէյիլլեր տիր. չինքի չիմոիքի հէյէթը նիյապէթին տա գաղը պիր գարրընըզլը տուրմազտան մէղքիւր մէէլիքէ տահա զիյատէ պիր աղամէթ քէպ էյլէմիշ օլմատը դտան մատտա հաթթա պիրաղ խաֆիֆլէնմիշ տիր տախի տէյեպիլիրսէ.

Հէյէթը նիյապէթին խսիֆիֆասընտան սոնրա, էհալինէն հիւսնի նազարընը իւզերինտէ թաշրմադտա օլան ֆրրգա եօյլէ պիր բէսմի պաղ թահթընտան դուրթլմըշ օլարադ, թէքրարէն բրէնս Ալէքսանտրը Պուլկարիսթանա կէթիրմէյէ դաղրըշապիր.

Տիկէր թարաֆտան Մ. Զանգօֆըն թէբլիֆ էյլէմիկի չարթլար տախի, բէսմէն Բուսիա թարաֆընտան իլթիզամ խրիմէքտէ տէյիլլեր իսկ տէ, Բուսիայա մէնֆաաթը սուբէթտէ թերթիպ խրիմիշ օլտրդլարը տա մանիմ տիր. չինքի Պուլկարիսթանընն պէյէպէյէ վէ ասքէրիյէ նէզարէթինի քեամիլէն Բուսիայա տէվր իթմէքտէն պաղա պիր մանէալարը եօղ տըր.

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

ԹԻԼԱՍԱՆ ԱՀՎԱԼ

1886–1887

Պու սէրլէվհա իլէ Շումնու մուխթարիմիզէն պուտրընրզ յունվար 6 թարիխի պիր մէգալէ տիր.

Համո օլսուն, սէնէի մաղլուպ ճան չէքիչէ չէքիչէ սալը ճէպտիսի գատէմ պասապիլիրք.

1885 սէնէսի՝ Պուլկարիսթան թարիխինէ մուսպէթ վէ չէրէֆլի գարրընը դայա խոխլուն իսկ տէ, 1886 սէնէսինին կէրէք տախիլէն վէ կէրէք խարիճէն, սըրֆ մուսպէթ վէ պէտպախթլըգտան պայդա պիր էսէրի օլամատը.

1885 սէնէսի՝ սեպտ. 6 վուգուաթընը քէնտի խալֆինէ միրաս պրրագտը. 1886 սէնէսի իսկ քէնտիսինէ թէկը խոխլէն պու վուգուաթը պաշլնտան տէֆ իտէմէտիքտէն մատտա, անը օգոստ. 9 հատիսէսի իլէ պէրապէր խալֆի 1887 սէնէսինէ միրաս պրրագտը.

Սէնէի հաղրրէ՝ պու էքի մէսէլէյի տէ հալլ իթմէյէ միւգթէտիր օլաճ՞ագ մը, եօգոսա էսկիրէրինի պասորրան նէվզուհուր մէսէլէլէր՝ օնլարա իրավէ՞ մի օլաճագ, պու սիւալէ սէնէի հաղրրէ ճէվապ վերէճէք օլուպ, պիզ իսկ սէնէի մաղլի իսլուսա խոտեճէյիզ.

Սէնէի մաղլինին խոթիտասարընտա Պուլկար էհալիսի վէ օրտուսը՝ քէնտի շէճի վէ ֆէտաքիսը գօմանտանլարը բրէնս Ալէքսանտր տը Պաթէնպերկ իլէ պէրապէր, նամմուսը ասքէրիլէրինի իրմալ, վէ վաթանը՝ նակէճանի պիր հիւճումտան մուզաֆֆէրանէ խէլաս խտէրէք, սուլհ միւզաքէրասը իչիւն մուրախասասրընը Պուդրէշէ իզամ իթմիշլեր խոտ.

Հիւքիւմէթը Սէնկէնին թէէսիր ու միւտախէլաթը խայրկյէսի սոյէսինտէ կիւճ հալ պիր սուլհ մազրաթասը իմզալանըզ, պէօյլէճէ հէմ ճրնս օլան Պուլկար վէ Սրբպ միլլէթլերի ալտարտտա եէնիտէն տէօրիւլէճէք գանլարընն էճենիս այրնտը.

Միլթէադրպէն 1885 սէնէսինտէն միրաս դաբան Շարգի Բումէլի մէսէլէսի թէլի թէքրար էլէ ալընտը. Տէվլէթը Օսմանկյէ միւտեպիրանէ իչի թէպպիդ խտէրէք, կէրէք քէնտի մէնաֆիինի վէ կէրէք եինէ քէնտի էճյալ միւթէմմիմէսի օլան Պուլկարիսթանին մէնաֆիինի եէրտիկէրի իլէ իմմիլաճ իթտիրէրէք, ոզրուտան ոզրույա պիր սուբէթ թէվվկյէ հուսուլէ կէթիրիպ մէսէլէնին էոսընը դաբարլաշտրրտը. Ճարգի Բումէլի նիղամճամէսինին թաատիկ ու թասհիհի իլէ մէսէլէյի մէզքիւրինին սուբէթը դամիյէտ հալլ ու թէվվկյէսի իչիւն տէ թարաֆէյ մուրախասասրը թային իտէրէք, Սօֆիատա միւզաքէրէյէ պաշլատրրը.

Ահվալ պու նոզթայա վասըլ • լունճա, ֆէվվէլատէ վէ միւչքիլ պիր հայա կէօրիւնմէյիպ, տախիլի վէ խարիճի բուլթիդանընն բէվկիֆնտէն հէր շէյ սրբասընտա թէվվկյէբէղդը օրուպ պիթէճէկնէ իւմիտ վէ իթիդատ օլընմադտա իտի.

«Սու ույուր տիւշման ույումազ» տէրլէր.

Պու իւմիտ ու իթիդատընն նէ տէրեճէ եանըշ վէ ալտատրճը օլտրը սոնրատան անլաշըլտը.

Սահիհէն զահիրի հալտէ իշլէր սըրասընտա կէօրունմէքտէ իտի. ֆագաթ 1885 սեպտ. 6/18ընն պէրու շըմալ իմպէրատօրլըը (Բուսիա) բէնչէսինի աչրպ թէհմիտ իթմէքտէ, վէ բրէնս Ալէքսանտր տը Պաթէնպերկ Պուլկարիսթան էմիրէթի թահթընտա պուլունրգճա Պուլկարիսթան վէ Շարգի Բումէլի իթթիհատը թանրմայաճաղընը անլաշմըրմադտա իտի.

Բուսիանընն էմրու միւրատրնտան տիշարը վաթանբէրվէրլիք պիրմէյէն, եախոտ քէնտի չարսի հիսապլարընը հէր հիսապտան մուգատտէս ատտ իտէն պիր թագրմ տիրլօմաթլարընընը, էհլը խոտարէլէրիմիզ, պաղը գալէմ սահիպլէրիմիզ վէ սաիր նէվպէ նէվ բէնկիլէրիմիզ՝ պու ֆրրսատտան խսիֆիֆատէ խտէրէք, կիճճ կիւնտուզ չօրպայը դայանմադտա իտիրլեր.

Պու սընի՝ Պուլկարիսթան վէ Շարգի Բումէլի իթթիհատընը վագը օլան սուբէթլէ թահսին իթմէքտէ զիրա Բուսիա տէվլէթի հէր նէ գատար գրալ Միլանտան իսշլանմադ իտի իսկ տէ, Պուլկար օրտուսընը գօմանտա իտէն բրէնս Ալէքսանտր տը Պաթէնպերկի տախի նէֆրէթ իթմէքտէ օլտրդընտան, իսշլանմաընը պիր ատամին՝ նէֆրէթինի մուճիպ օլան պիր ատամին գօվպատմասընա միւսատտէ իթտի. Պու միւսատտէ սընրը մէզքիւրէ մանիւմ օլտրդընտան, սէպէպսիզ օլարադ իլանը հարպ իտիպ վաթանլարը իւզերինէ հիւճումա գրյամիտէն գրալ Միլանը թատիպ իտէճէքլէրի եէրտտ, վաթանըն մուհաֆտասընա սէյիրթէն բրէնս Ալէքսանտրը վէ հիւքիւմէթինի թատիպ վէ գրրիթիգա իտէրէք ֆիթատհալար թահսին օլունմատը, չինքի Բուսիա տախի մէզքիւր ֆիւթուհաթլարա պուրուն չէքմիշ իտի.

Մէզքիւր սընի՝ տէվլէթը Օսմանկյէ իլէ Պուլկարիսթան արասընտա վագը օլան սուբէթը թէվվկյէյի տախի թահսին իթմէքտէ, զիրա Բուսիա տէվլէթի մէզքիւր սուբէթը թէվվկյէնին քէնտիսինճէ թահսին օլունմատընը սօղրրտան վէ կիզլիսէն անլաշմադտա իտի.

Մէզքիւր սընի՝ բրէնս Ալէքսանտրը իթհամ իտուպ մագամնտան սիւշիրմէյէ չալըշմադտա իտի, զիրա Բուսիա տէվլէթինէն էքի սէնէտէն պէրու մագսէտի՝ պու օլտուղը

---

(69)

ՍԱՐՊ ԻՆՃՈՒ

ՄԻԻԷԼԻՖԻ

ԳՕՐԴ ԲՐԱՆՏԷԼ

ՄԻԻԹԷՐՃԻՄԻ ԱՆՏՈՆ ԱԼԻՖ

Տիկէր պիր սահիֆէյի տախի Բաուլէն եալանճը վէ էքի եիւզիւ օլտրդընը մուպէյյէն պիր թագրմ ֆրգրտալար եազմըշ իտի Լօրտ Բիչմոնը զէհրլէմէք իսթէմէյէ օ տէհրէթի կէճէնին հիքայէսինէ պաշլայրպ, ճինայէթինի պէյնանլի կիպի Բաուլա եիւքլէթմէք եօլընը թութմուշ վէ չէօյլէճէ եազմըշ իտի.

«Գալպիսին հիսի բէք տօղրու իմիշ, մէկէր եանըլմամըշըմ. աման եա Բաուպ, նէ՞ մէլուսնըզ, իշթէ պու սաթրրլարը օ մէլանէթին գալպիսի մէրսիյի նէֆրէթ հիսսյաթըզլա եէլէրիմ պիթրէյրէք եազըյօրըմ. Եօյէ ալիճէնապ պիր զաթը պէօյէ ալչագ վէ նանքէօր պիր խային զէհրլէմէկ ճէսարէթ իթտին . . . Օ կէճէ կէօզլէրիմէ պիր թիրլիս ույգու կիրմէյօր իտի . . . օնրն իչիւն օ կէճէ պիր թէկնիքէ վար տըր տէյու հիա խոյօրտըմ, մէկէր տօղրու իմիշ. սէվտիյիմ վէ պիւթիւն էսմրիւմտէ սէվճէյիմ զաթ պէնիմ շու սէվտամատան նասըլ պիլիսապէր իսկ, պու կէճէ տիւշար օլաճաղը թէկնիքէտէն տախի էյլէ պիլիսապէր իմիշ։ Եսթաղրմըն իչինտէ պիր սէս ալընըմ, պու սէս գալպիսի պիր հէյէճան վէրտի. գալգտրմ օտասընա կիրտիմ, օ պէօյիւք եսթաղրն իչինտէ եսթաղյօր իտի, եանը պաշընտա՝ թա եանը պաշընտա տա Բաուլ տուրույօր իտի. կէօրտիւմ, բէք ալա կէօրտիւմ, էլինտէքի պէհրի սէվկիւլիւմին, քէնտի էյլիքտարընը գատէհի իչինէ գաթընը կէօրտիւմ. . . աճապա օ ալիճէնապ ատամն խայալինտէն կէչի՞ մի իտի քի. . . օ իսկ էվվատը կիպի սէվէր իտի։ Գալպինտէ քէնտի քէնտիյէ հասըլ օլան պիր հիսսէ եիթաաթ խէրէք, Բաուլը վէրասէթտէն իգաթ էյլէմիշ։ Հէր նասըլ իսկ, հիչ պիր չէյտէն խապէրի օլմասընը հալտէ, սերվէթինի պիր Ֆրանսըզա թէրք իթմէքտէն սարքը նազարը, պիր Ինկիլիզ պրագտաղա գալար վէյմիշ»։

Պու մասալը պէօյլէճէ սիւզտիքտէն սոնրա, Բաուլ իլէ իզտիվաճընընն պօղուլմասընը տա, ժուրնալա պէր վէճէը սաթի գայտա վէ իշլարէթ իթմիշ տիր.

«Թաուլը թէրք էյլէրիմ. նէ՞ գատար հիտտէթ իթտի. պիր արալըգ իւզերիմէ էլ գալսրբարագ պէնի սէօյէճէք զանն իթտիմ. քէնտիսինէ պասպալըգ իթմիշ օ-ան օլ զաթ հագդընտաքի նանքէօրանէ գասընը իւզերինէ արթըգ Բաուլ իլէ նա՞սըլ իզտիվաճ իսէպիլիր իտիմ. օլ զաթ քի պիրթիւն տիւնեա եիւզիւնտէքի ասըլզատէկեանընն էն ալիճէնապը օլուպ, Բաուլ՝ անընն պասորը եէրի էօրսէ սէզա տըր. պէնիմ կիպի պիր դըզ իչիւն ինթիզամ սէվտասը այրպ սայըլըր իսկ տէ, իշթէ պէն Բաուլտան այրըլմադըգա բէք թաթլը պիր ինթիզամա մուվաֆֆագ օլմուշ պուլընընըզընը իթիրաֆ էյլէրիմ։ Համո օլսուն, չիմոի սէրսէպթիմ, հալա պու խայինին զէվճէպի օլմադ իչթիմանինի տիւշինտիրճէ տիթրէյօրսուն. Եվվէթ, չիմոի սէրսէպթիմ. օլ զաթը տիկէպկիմ կիպի սէվկիպկիմ, լաքին քէնտիսինի սէվտկիմէ ասլա խասէլտասը օլամայաճաղընը պիլտրկիմոէն, քէնտի սաթէչինի քէնտիմ Կանճաղրմ»։

Լօրտ Արթիւր հագդընտաքի մուհասպէթինէ տախր տիկէր սահիֆէլէրտէ պիր չօգ ֆրգրալար տահա եազըմըշ իտի իսկ տէ, Լօրտ կէօզէրինի պուլատէքի սաթրրլարտան այրրրպ, անկրէ աթֆ իտէմէյօր իտի։

Լօրտ տախի վուգուաթը տիւշինմէկէ պաշլատը, կէճէ եարընընան սոնրա վագթսըզ օլարադ Բաուլը քէնտի օտասընտա նէ՞ իչի օլապիլիր, քիթապ արամագ իչիւն օլմասը ինանըլմայաճաղ պիր վէսիլէ տէյի՞լ մի տիր. տէմէք օլույօր քի, Կրասն եազտրը չէյլէր քամիլէն տօղրու տրրլար։

Լօրտ Բիչմոն հագդընշէէն ալիճէնապ վէ պէօյիւք գալպալի պիր տտամ իտի. Բաուլ կիպի սէվմէյ օլտրդը պիր ատամն քէնտի ճանընա գասա իթմէք կիպի պիր խայինլիքտէ պուլունմասը եիւրէյինի բարչա բարչա իտէրէք, վէ ամը ամը աղայարաղ «պարի եէկենիմ օլմատա, գըզդարընտաշընն օղու օլմատա» տէյէրէք նէֆրէթինի եէնէմէմէքտէ իտի։

Պու մասալը Կրաս սալօնա կիրտի, Լօրտ Բիչմոն միթալատա իթմէքտէ օլտրդը ճիլսի եէրինէ գօյմադտա վագթ պուլամատը. Կրաս պունը էկօրիւճէ, էկօյա բէք ֆէնա միթէէսսիր օլմուշ կիպի.

—Ահ, Լօրտ, ժուրնալըմը օգուտընըզ հա՞, պէն իսկ պու ժուրնալը հիչ պիր քիսմէնին կէօրմէսինէ բաղը տէյիլ իտիմ.— տէյու հայգրրտը։

Արթըգ վագտանընն պունատան սոնրատընը եազմադա լիւզում եօղ տըր, բէզաէթ վէ մէլանէթին պաղը տէրէճէսի վար տըր քի, գալէմ տախի թասվիրինտէն հայա վէ նէֆրէթ իսէր։

Շու սրրրա վագքի օլտրդտան սոնրա, արթըգ Լօրտ Արթիւր իչիւն կէրէք Կրասընն քէնտի հագդընտաքի մուհասպէթինէ, վէ կէրէք Բաուլընն խիանէթինի չիսպէհէի գալմատը. հէր հալ վէ էմարէ՝ գէվալը Բաուլընն միւբրիմ վէ մութթէհիմ օլտրդընը իսպաթ իթմիշ տիր։

Իշթէ Կրասընն նէ վէճճ իլէ Բաուլը Լօրտընն նազարը թէվվճճիւհինանէն նէ վէճճ իլէ մահրում վէ սագթ իթմիշ օլտրդը պուլատէքի թաֆսիլաթտան անլաշըլմալիր։

Օգույանլարընը՝ Բաուլընն՝ տայրսը Լօրտ Արթիւրի թէսլրիքէ կէլմիշ օլտրդընը, վէ Լօրտընն՝ եէկենինի նէ վէճճ իլէ գասպալ իթմիշ օլտրդընը ունութմամըշ օլմալարը լազըմ կէլիր։

Բաուլընն քէնտիսինի սոն մուսաֆիասընտա գարչը, Լօրտ.

—Պու մէլէք կիպի գըզնընդաը իթհամ իթմէկէ սէլահէյթինիզ եօգ տըր, սէնին խայանէթինի պու գըզնընդաը բիրազը խիլաֆընտա օլտրդը հալտէ պէն խապէր պատրմ։

Մ. տը Պլինեաղ, սոն տէֆա օլարագ պիր տատա.— Լօրտ Բիչմոն, էլպէթէ տատպէթը իլահկյ տատաը կէլէճէք տիր, կէօզլերինիզտէքի բէրաէի դաֆէթ էլպէթէ գալագաճագ տըր. օ զէման տախի սիգի ատիվ իթմէքլիյինի պէնտէն սիգ բէճա խտէճէքսինիզ։

Լօրտ.— Մօսիէօ, չիմոի արթըգ պաբատան չըգմադըրընը, պու տագիգտէն սոնրա սիգի ապա թանրմամ.— տէյտի։

Բաուլ մէյուսէն սալօնատան չըգտը։

Բաուլ նէրտիպանտան էնէրքէն, ժօկ քէնտի քէնտիյէ.— Զանն խտէրիմ քի, Մ. Բաուլ իշէրտէ զայէթ ալչա պիր վագրթի կէշիրմիշ օլմատը տըր. լաքին պունատան տօսրայը չիմոի հէման քէնտիսինի թէպրիք իթմէք մինանտիպ օլամազ, տարը չէհրէլի տօսրլարըմ իլէ պէն էլպէթէ անընն պասիթէյարըղընը պէրքէմալ իթմէքկ մուվաֆֆագ օլտրրը. Հէյլ Կրասընն զայէթ ճէնուր, զայէթ ագիլ պիր գասրն օլտրդընա չիսպէհէմ գալմատը, գըզդն պու կիսիչինէ պագէյրրտա Լօրտ Արթիւր տէ չօգ սիրմէյիպ, եիւքիւնիւ ախաճագ տըր. վէ պէնիմ կիպի չիրքին վէ միսթէքրհ պիր գանպուր տախի էլպէթէթ Լօրտ, Մարթի կիպի իւնանլարա պիր գաչ միլեօն տա իլավ իտէրէք, Կրաս կիպի պիր տիւնեա կիւզէլինին գօճատը օլմազ պախթէյարըղընը պէհնագդն սէրֆիրաղ օլաճագ տըր։

(Տէլոգ)

պիլինտիքտէն պաշգա, Շարգի Բումէլի մեսէլէսի իչին իսթիմա խանէն Սթամպոլ Գոնֆէրանսնտա տախի պունը թալէպ իթմիչ խոր։

Էլհասը, պու սընֆ՝ Բուսիա բոյլիթիգասընէն վէ հէր միբառանէն բիչտարը մագամնտա կէճէ կիւնահուզ իչերիսինի վէ տրչարբանը գարբշարբմագտա, էնկէլլէր տիւչինիպ իճատ իթմէքտէ, վէ վաթանը՝ Բուսիա տէվլէթինին թահթը էմինէ վազ՝ իթմէք իչին հէր վասիթէ միբառատի իթմէքտէ պէրտէվամ խոր։

Տէվլէթը Օսմանիկէ թարաֆընտան մուրախասա թաէին օլունան Մաճիա բաչա վէ Սահակ Ապրօ էֆէնտի հազարաթընը՝ Շարգի Բումէլի մեսէլէսինին թէավլէսինի թէսիվ իթմէք իչին Գուլկար բէֆիգլէրի իլէ միազաբէրէյ կիրիչտիկինի, վէ բըրէնս Այէքսանտր հազրէթլէրինին տախի թարաֆէյին մէնաֆիի իգթիզասընճա մէսէլէնին պէր ան էվվէլ խիթամ պուլմասընա զայրէթ իթմէքտէ օլուսընը մնչիւմ օլան սընֆ կէօրտիւքտէ, հարէքէթը ֆիիլիյէտ պուլունմանին սըրասը կէլմիշ օլուսընը դարարը իլէ իճրամ մուամէլէյէ պաչյասը, վէ սահիհէն տահա կիյատտ տէ պէրլէյէմէգ խոր. զիրա մուրախասալար իքմալը վազիֆէ խուրէք, մէսէլէի մէգքիւբէնին թէսվիյէ գամթէսինէ վարտրգլարընտա, թարաֆէյին մէմնուն օլուպ, տիվէլը մուազզամ տախի կէրէք թարաֆէյին խօշնուտկէթի վէ կէրէք Պէրլին ահտնամէսի էսասը թէճավուզ իտիլէտիկինի թահթը նազարա ալարաղ, ալէադատարան պէ յինտէ գարարլաշտրրըլան մէվատտը թաստիգ իթմէյէ ասլա չէքմէյէպ, Բուսիա տէվլէթինին տէ, պու կիւնէրի կիպի աչրդատան աչրդա վէ բէսմի նէ բոյ-դա թահթընտա պիր թալէպի պուլմայրդ, զար զոր, խոթէյէրէք եախօտ խոթէսէյէրէք, քէնտի խոտաալարընը տիկէր պիր ֆըրսաթա պըրագարագ օլմուշ պիթմիշ պիր իշ գարշբսընտա սիւբիւթ իսէճէք իտի։ Ֆագաթ օ հալատ տախի բրէնս Այէքսանտր մուշքիլաթա զալէպէ ի-տէրէք, մէսէլէնին թէավկէսինէ մուվաֆֆագ օլմուշ վէ նէթիճէ վերմիշ օլմասը յա պէրապէր, քէնտի մագամնտա տահա զկյատտ գավիէշկով, կէրէք խարիճտէ կէրէք տախիլտէ քէնտի էհալիսի իւզէրինէ պէօյիք նուֆուզ ու թէէսիր բէյտա իտէրէք, Բուսիա բոյլիթիգասը վէ նուֆուզ ու թէէսիրի պիսմարթիւն վէ գաթէյէն մահվ տիմէք օլաճագ իտի։ Պու հիսասլար Բուսֆաճա մաճիմ օլտուղընտան, օգոստ 9/21 հատիսէսի զուհուրա կէլտի եախօտ կէթիրիլտի, վէ իշլերին հիւանիւ ճերեյանընա վէ խիթամինա էվ ճան ու տիլ զայրէթ խոպ չալըշան էշ՝ պու սուրէթլէ պաղանտը։ Հատիսէի մէգքիւբէրէնին նէ տէրէճէ ալշագ սուրէթտէ թէրթիպ իտիլէրէք մէվգրի իճրայէ գօնուլտը-մը մագիմ տիր։ Ֆագաթ կէրէք Բուսիա տէվլէթի վէ կէրէք քէնտի բոյլիթիգա բիչտարը օլան սընֆ՝ միլլէթին հրատյաթը վէ իթիգատը իզէրինէ բէք զկյատտ եանրմագտա խոիլէր։

Պուլկար միլլէթինին՝ քէնտի համիսի սըֆաթըյլա Բուսիա տէվլէթինէ հիւրմէթը մախսուսէսի վար իսը։ անճագ քէնտի բրէնսլէրինէ տէ ֆէվգելատտ մուհապպէթլէրի օլտրղընտան, բրէնս Այէքսանտրը՝ վաթանլարը իչին օլան խալիս վէ մէնֆաաթը զաթիյէսիդ ֆէտաքէարլըղընը՝ Բուսիա նին-քէնտի վաթանլարընա վագթը իլէ իթմիչ օլտրղը մէնֆաաթը զաթիյէսի ֆէտաքէարլըղընտան տահա զկյատտ գէրյմէթլի կէօրտիւ։ Թարաֆի տույդու՝ հիւրմէթ հրատյաթընա զալէպէ իթմտի։

Շարգի Բումէլի մէսէլէսինտէ Բուսիանըն թավր ու հարէքէթի զաթէն Պուլկար միլլէթինին կէօզլէրինի ալմիշ օլտրղընտան, պու իքինճի վուգուամտա համիյէ գարշը զաթէն ուճ կէօսթէրմիշ օլան հիստէթ ու էհէմմիյէթսիզլիք՝ ումմի վէ գաթի օլտու, վէ պունըն ալէնի իսպաթը տա, Բուսիա բոյլիթիգասը բիչտարլարը մարիֆէթի իլէ թախթընտան աչարա ալընրդ Պուլկարիսթան հուտուտընտան տրչարը չրգարբլան բրէնս Այէքսանտր հազրէթլէրինին պիր հաֆթա սոնրա մէսէբրէթը ումմիյէ վէ իհթիրամաթը ֆէվգելատտ իլէ մագամնա ավտէթ իթտիրիմէսի տիր։

Բրէնսը միւշարէլէյհ՝ էհալինին վէ օրտունըն ալէնէն իսաթի իթտիկի մուհապպէթ ու սատագաթը քեաֆի ատտ խտէրէք սէպաթլա իտարէի հիւքիմէթէ տէվամ իթմիշ օլսա խոի, զանն խտէրիզ քի, էր եա կէճ Բուսիա հիւքիմէթի իլէ տէ պիր իմթիգաճ միմքին օլապիլիպ, սոնրատան զուհուրա կէլէն վէ էլան կէլմէսի միհթիմիլ օլան պիր թագրմ չայանը թէէսիֆ վագաալարընն էոնիւ ալընմշ օլուբ խոի։

Ինսանլարտա նէ՞ տէրէճէ ադլ վէ թէսպիր պուլընսա, էօյլէ սըրալարա վէ տագիգալարա թէսատիֆ օլունընը քի, զաֆիլէթը մանէվիյէ՝ նէ ադլ վէ նէ թէսպիր պրագմայըպ, էն զկյատտ դապա վէ ճահիլ պիր ատէմին տիւշինէպիլիճէկի խուսուս ֆարգ օլընմագ։

Բրէնսը միւշարէլէյհին Պուլկարիսթանա ավտէթինտէ Բուսճուդատան Զար հազրէթլէրինէ քէչիտէ իթտիկի օլ դէ՞՞ր թէլէկրաֆ իշլէթ պու գապիտէն տիր։

Մէգքիւբ թէլէկրաֆըն կէրէք բոյլիթիգաճա վէ կէրէք հրատյաթճա օլան չարրրգլըղը մալիմ ամմէ օլտրղընտան, զկյատտ սէօյլէմէյէ լիւզում կէօրմէյլիգ։ Մինշարէլէյհ օ տագիգատան քէնտիսինին Պուլկարիսթանատա տուրամմասը հիւքմ ու նէթիճէսինի քէնտի էլի իլէ թատիգ վէ իմզալամշ տիմէք օլտրղընտան, Պուլկարիսթան թախթընը պու տէֆա պիղղաթ քէնտիսի թէրը իտէրէք վաթանը ասլիսինէ ավտէթտէն պաշգա չրգար Եօլ գալմամշ խոի։ Իշթէ պու գաբար իլէ բրէնը միւշարէլէյհ՝ քէնտի էլի իկէ Սթամպուլօֆ, Մոնթենրօֆ վէ Դարավէլօֆտան միւբէթթէպ հէյէթը նկյապէթի, վէ Բատօսրավօֆին թահթը բիյասէթինտէ հէյէթը վիւքէլայը թէչքիլ իթտիքտէն սոնրա, վաթանը ալիսինէ ադիմէթ էյլէտի։

Ֆիլիպբէ Պուլկարիսթանըն գաբրշրգ վէ թէէլիքէտտէ պուլընը-ղը էօյլէ պիր սրբատա, իշին պաշընտա Սթամպուլով վէ Մոնթենրովտան զկյատտ միսթաա վէ էմնիյէթլի ատէմլէր օլմաղ խոի։

Զէվաթը մուամալէյհիմ՝ միլլէթին նամուս ու հայսիյէթինի եէրինէ կէթիրմիշէր, ասայիշին մուհաֆազասընա միգթէտիր օլմուշլար, տախիլի վէ ումմի պիր իսթիլալա մահալ պրագմամշլար վէ սիկէրլէրի կիպի շախսի միւսահազալարտա պուլընմայրդ, ֆէտաքէարանէ միլլէթին վէ վաթանըն նամուս ու հայսիյէթի վէ մէնաֆիի ուղրունա տարքը զայրէթ իթմիշէր խոի։

Գարավէլօֆին զէվաթը մուամալէյհիմ բէֆիգ խոիլմէսի տէ, հէր նէ գատար վագատտա մէտիսալի օլմասը շիսպհեսի իլէ գալըշէրէ պիր աղ էմ նկյէթսիզլիք բէյտա իթմիշ խոի խսէ տէ, գամթէն իթհամ խոիլմէյիպ, թարաֆտարանը տա հէնուզ քէնտիսինի թէրք իթմէմիշ օլտրղընտան հէյէթը նկյապէթէ տախիլ խոիլմէսի՝ էմրը պասրէթէ մուվաֆֆրզ ատտ օլընմիշ խոի։ Ֆագաթ սոնղրատան բէնիի պիսպիթիւն մէյտանա վուրուպ, թարաֆտարլարը տա քէնտիսինի քեամիլէն թէրք իլէ էնմիյէթլէրինի գալարըրգլարընտան, վէ պէօյիւբ մէլլէթ մէճլիսինէ տէ կիթմէյիպ գանամագ կէօսթէրտիկինտէն, հէյէթը նկյապէթտէ տուրմասը արթրգ միմքին օլամայրդ, Սօպլանիկէ մէճլիսի թարաֆընտան Մ. Եվդօֆ նամ զաթը ինթիխապը իլէ հէյէթը մէգքիւբէ թէճատա վէ հպգա խոիլի։

(Տեվամ)

ԹԱՀՐԻՐԱԹԸ ՈՒՄՈՒՄԻՇԼԷՐ

Մէ՞՞ԼԷ էՆԴԷՆԷԷ ԷԼ-ԷՐ Վ Ե-ՀԷՐԷՐ

Թրապիզոն վիլայէթինտէ Օլտու դաղասընտան պիր սէնէ զարֆընտա Բուսիայա 44 խանէ վէ 120 նուֆուսը միթէճափուզ էշխաս ազիմէթ էյլէտիկի, վէ պունըարդն պէտէլաթը ասքէրկէյլէրի՝ հէյնը ազիմէթլէրինտէ ալընան քէֆիլլէրտէն թալէպ օլունմշ խսէ տէ, քէֆիլլէրի պու սուրէթի թէահհիւտ իթմէտիքլէրինի պէյան էյլէտիքլէրի կիպի, բուխասի խթիհսալի իլէ կիտէնլէրին էքսէրիսի Բուսիատա թէվամթուն իմմէյլէրինէն տօլայը նուֆուս գայրլարընն թէրգինի՝ գարկէտ մուխթարլարը թարաֆընտան թալէպ օլունորը, վէ էկէրչի թիճարէթի վէ զկյարէթ իշլուն տկյարը էճնէպլիյէյ կիտէճէք օլանլարա չէրտիթը նիրամկյէ տարէրսինտէ բուխասի թաստիկ կիթմասը թաղիի խսէ տէ, պիր դարատան օլ գատար խոնէ խայդընրն կէթմէսի՝ պունլարըն թէքրար վաթանլարընա ավտէթ իթմէյէրէրինի մուէյյէտ պուլունմասը ճիհէթլէ, մուամէլաթը ինզրդաթը վէ հուգուգը խայդնէնին մուհաֆազասը զրմնընտա մուվագգաթէն մէմանլիքը էճնէպլիյէյ կիտէճէքլէրին վէրկի վէ պէտէլաթը ասքէրկէյլէրին զկմէթլէրի օլմասրդ՝ մահալլէրի վէրկի վէ թահսիլ խտարէլէրինճէ թատիգ օլընորդտան սոնրա ազիմէթլէրինէ բուխասի վէրիլմէսի, վէ պունլարատան ալը-նաճագ քէֆիլլէրէ՝ զրյայալարը մուատէթինտէ էօհտէլէրինտէքի էմմարքն վերկիսի իլէ պէտէլաթը ասքէրկէյլէրինին թէէտիյէսի սուրէթինին տախի թէահհիւտ իթտիրիմէսի հագզընտա Վերկի Էմանէթինտէն մէպուս թէզքերէ՝ Շուրաի-Տէվլէթ լէտէլհէվալէ, օլ պատտէ թանզիմաթ տարիբսինտէն գալէմ ալընըպ պա պայրուլթուն ալին Սատարէթբէնահի սուրէթի թէվտի պայրրան մազզաթատա, բասարբօրթ նիզամնամէսի հիւքմինճէ տիյարը էճնէպլիյէյ կիտէճէք օլանլարա ուսուլի տարիբսինտէ խպրաղ օլընճաճագ իլմ ու խատէր իւզէրինէ բասարբօրթ վերիլմէք մուզարրեր օլուպ, թէքլիֆ օլընորը վէճհէլ, հէր նէ սէպէպլէ օլուր խսէ օլսունտկյարը էճնէպլիյէյ կիտէճէք օլանլարընն հէյնը ազիմէթլէրինտէ վերկի վէ պէտէլաթը ասքէրկյէ վէ սարիբտէն տօլայը զիմմէթլէրի օլմասրդընը տէվարը միթէալլիգասընա թաստիգ իթտիրմէկէ, վէ միւատեթը զայպուպէթլէրինտէ իշլէյյէճէք վերկի վէ պէտէլաթը ասքէրկյէլէրինին թէէտիյէսինի միթահհիւտ քէֆիլ իթասընա մէճմուը իտիլմէլերի էնվահ միւչրիլաթը, վէ պու տա հուգուգ վէ մ.նաֆիի նասճա մազարրաթը ինթաճ իտէճէկլինտէն, զկյարէթ վէ թիճարէթ մագսէտի իլէ պիր մէմլէքէթը էճնէպլիյէյ նագզ ու հիճրէթ իտէճէք օլանլարընն մէգքիւբ վերկիլէրտէն տօլայը զիմմէթ վէ իլիշիքլէրի ալուղը հալատ վէքիլէ՝ իշլէյյէճէք վերկիլէրինի թէէտիյէ իտէճէկի թահհիւտ իթտիրիյմէտիքճէ բասարբօրթ իթա օլընմամասը, վէ պիր գասապա վէ եա գարկէտ խայդընտան միթէատտիտ խանէ խայդընրն իսթիյարը հիճրէթ իթմէլերի պիթիւն պիթիւն պաշգա պիր չէյ օլուպ, պէօյլէ իսթիտա վուգու պուլուբ խսէ, Պապը Ալինին մալիմանթ վէ մէգանպէթի օրմաղարդրն բասարբօրթ վերիլմէմէսի՝ միանասպպ վէ թէէմինը մագսէտ քեամիլ օրմաղա, օլ վէճհէյլ իճրան կյճարընն թասմիմէն վերյպէթլերի վէ միսթագիլ միսթէաբրրքիլըղարա թէպպիդի իլէ, էմնէթթէ մալիմանթ իթասը կէօսթէրիլէրէք կյճապը իճրա դրլընմշ, վէ նուֆուս խարեի ումմիմկյէսինճէ տէ մուամէլէյի միզթաղկյէ կյճա իթտիրիմշ օրմաղա, իճրան կյճապը՝ Տաֆսիլկյէ նէզարէթինտէն վիլայաթը Շահանէ վալիլէրինէ պա թահրիրաթը ումմիմկյէ էմի ու իչար պույրըրմշ տըր։

* *

Պապը մէմուրիյինի՝ 99 սէնէսի նիհայէթինէ գատար կէչմիշ սէնէլէրէ պիտ օլտրղը հալտէ թահսիլ խոիլէ-մէյիպ վուգուր վէճաթլարընա մէպնի վէրէսէ վէ եա քէֆիլլէրինէ ինթիգալ խոէն վէ ճէզայը միսթէպիմ պուլընան տէյնէրի՝ թաֆիյէի Տուրան գարարնամէսինին սուրէթը իճրայէսինի չամիլ թալիմաթը 32նճի մատտէտէ կէօսթէրիլտիկի իւզրէ նագտէն թահսիլ օլունմագ իդթիզա խոէր իսէ տէ, զիմմէմ մէզքուրէնին վագթը իլէ ահտալընտան վէ եա քէֆիլլէրինտէն ալընմամասը՝ պունլարին դուտրէթսիզլիքլէրինտէն իլէրի կէլմիշ իքէն, օ սուրէթլէ վէճաթլարընան սոնրա եինէ նագտէն թահսիկի իչին վարիսլերինէ միւրաճաաթ օլունմասը՝ շիմէի մերհամէթէ թէվաֆուգ իթմէյէճէկինէ պինտէն, օ միսիլլու միսթէլղմը ճէզա զիմմէմտէն ասհապընը վէճաթը իլէ վերէսէսինէ ինթիգալ խոէնլերին թասֆիյէ թահվիլի իլէ խթիյֆասը՝ պա պույրուլտուի սամի Մալիյէ նէզարէթը ճէլիլէսինէ թէպպիզ օլընմշ, վէ նէզարէթը միչարէլէյհատան տախի ումմմ տէվարը մերքէդկյէ իլէ վիլայաթա պիլմիրիմշ տիր։

ՄԻԻԹԻՖԷՐԻԳԱ

Ումմմ մէտրէսէլէրին խսլասը ահվալի իլէ տէրս բրօկրամարընը թանզիմ վէ մէտրէսէլէրէ տէվամ իտէն թալէպէնին թէրթիբի հալի մագսէտկյէ պու քէրրէ Շէյխիսլամ էֆ. հաղրէթլէրինին թահթը բիյասէթինտէ պիր գօմիսիօն թէչէքքիլ իթմիշ տիր։

—

Եէտինճի (Պէօյիւքտէրէ, Թարապիա, Սարբեար) տաբրէի պէլէտկյէ՝ սօգագլարտա գյուն վէ քէչի էթիսաթան կէզկինճի դասապլարը իճրան սէնասաթտան մէն իթմիշ օլմաղա, էհալիի ֆուգարա՝ եինքսէք ֆկյաթլա գասապլարտան էթ ալմայա մէճպուր օլտրղընտան, պու քէրրէ էհալիի մէրգում թարաֆընտան Շէհր Լամնէթինէ պիր արզուհալ թաղտիմ օլընարագ, մէմնու խյէթը մէգքիւբէնին գալտրրրլմասը բէճա օլընմշ տիր։

—

Իչլունճի (Մանասթը) օրտու միրալայարընտան Սախտ պէյին էօհտէսինէ միրիկվալրդ (բայարդ) բիւթպէսի թէվֆիհկյլ Տէօրտունճի (Էրզինկան) օրտուլա մէմուր պույրըրմշ տըր։

—

Սագրդ վէ Տէտէ Ագաճընտան Շերա իչին զախիրէ եևբրէնմիշ օլան Մ-ր-Բ-Ն նամ եունան եէլքէնկիսի Ագանինդ ատալարը ճիվարընտա պիր գայպա չարբրդ զարդ օլմուշ խսէ տէ, պիր եունան վաքրը՝ վագթընտա եէթիչկյ թայֆասընը սայիմէն գուրթարմշ տըր։

ԻԼԱՆ

Էրքէյին սըրթ քէմկյի ելիկի իլէ պէյինտէ օլան աղրբլարը վէ գանսրդլարը վէ դուվվէթսիզլիկի վէ զաֆը վիճուտը՝ Տ. Կոտէի թապիր օլրնան սու իլէ թէտավի օլունուպ չեֆարէգկյը օլուր։ Պունըն տէբօղիթօսը Պէյօղլունտա Գանծիւք պիրատէրլէրին Ինկիլիզ էճզախանէսինտէ վէ Դալաթատա Տօղրու եօլտա 192/194 նօմէրօլու Թիթօս էճզախանէսինտէ վէ Էրմենէտ Սգալըրի էճզախանէսինտէ տիր։

Մուալիճէի մէգքիւբէ՝ 1886տա Բարիզին ֆիլունն վէ սենայի սէրկիսինտէ կիմիչ միտալէսյա նամ օլմուշ տըր։

Պու իլաճ հագգընտա մալիմանթը թրպպկյէ ախպ իթմէք խսթէնճիքտէ, բօսթա իւճրէթի վերիլէրէք Ֆրբանտատա Լիսնտա Ն° 19տա ժ. Տրպրօ Բօսթ-Օֆիս ատրէսինէ եաղըմալը տըր։ 5—1

ՄԻՒՀԻՄՄ ԻԼԱՆ

Ահապը էմաք ու արապիտէն վէ էրպապը մէսալիհտէն բէք չօգալըը՝ ֆէրազ ու ինթիգալ, վէ թասհիհը թապիկյէթ, վէ վագֆընն միւբէթ թահվիլի, վէ ֆահիշ թագտիր օլունան էմաք ու արապինին վերկիճէ թէնզիլաթ խուսուսպարը, վէ մահլիլաթ վէ հէր նէվի ալրմ սաթըմ, վէ դանթրաթ նիզամաթը վէ իճրասընը վէ տէվարը պէլէտկյէճէ հէր նէվ մուամէլէյի լազրմէնին ուսուլէրինի պիլմէտիքլէրինտէն, քէնտիլէրինէ ալիա օլան իշլէրինի պիր թագրմ նիզամտան պի պէհրէ չունուն պունըն էլինէ թէսլիմ խոիպ, բէմի խարճարտան մնասա պու կիպիլէրէ պիր թագրմ տա զայրի բէմի օլարագ խարճ վէ մասրաֆ էօտէմէքտէ օլտուգլարը անլաշրլարագ, պինանէնալէյհ պունըրին նիզամ վէ գանունա ասնա օլմամալարընտան վէ չօղլապրգլարընտան նաչի սահապը մէսալիհին իշլերի տէվայիրտէ թապիի թէէխիսիւբ վէ սէրէնճէմէտ գալաճաղը շիւպհէսիզ պուլընտրդընտան, պատէմա պու կիպիլէրէ ալտանըլմասը իչին պատատ զիքը օլունան հէր նէվ մէսալիհէ տաբը իշլ օլանալը՝ պիրէ միւրաճաաթ էյլէտիքլէրինտէ, նիզամ վէ ուսուլէրինի անլամաղլա, իշլերինէ՝ խթէք իտերէր իսէ քէնտի էլլերի իլէ տէվայիրտէ պագ ապիլիրլէր, վէ նախօտ ճիւղի պիր վէքթայէթի իճրէթի իլէ զիքը օլունան մուամէլէյէր թարաֆընտան տերէճէտտ իտիլճէկկի, վէ պու թագտիրտէ ասհապը մէսալիհին տախի հէր վճճէյլ խոշնուտ վէ մէմնունի գարաճաղը իլան օլընրը։

Մանուկ Մանուկեան

Դալաթատա Մէհմէտ Ալի բաչա խանընտա նումէրօ 3.

8—2

(43)

ՄԱՇՈՒԳԸՆԸ

ԳԱԹԼ ԻՏԷՄԻՑԻՆ ԳԸԶ

Տրամ 5 բերով

ՄԻՒԼԼԻՑԻ ԲԵՐՈՎԸԲ ԼԻՄՕՆՃԵԱՆ

լամազ. չիմոի պէնիմ տիւչինտկյիմ շէյ պէնիմ նէֆսիմ տէյիլ տիր. Անճէլինամ նէ՞ օլաճագ տըր. պէն էօլմէզտէն էվվէլ անլամադ խթերիմ. վէ մէմուլ իտերիմ քի պու պապատ զանա պիր մարիմանթ վերմէք ալիճէնապլըղընա օլսուն մարիք պուլունմագտա սընրդ. . . պիչարէ զէվճէմ կէօրիւնիւբ քի, պէն էօմէզտէն էվվէլ պիր տէֆա տահա պէնի կէլիպ կէօրմէք արզուսունտա պուլունմուշ վէ պիշ տէ պու լութֆ ու ինայէթի քէնտիսինտէն գրսզանմամըշ սընրդ տրը. պունուն իչին տէ թէչէքքիւբ իտերիմ. . . սէֆիլ Անճէլինամ, պէնի կէօրտիւյինտէ եիւբէյի տահանամամըշ վէ իւզէրիմտէ պաերըմշ տրը ։ . . ա՛Հ, պէտպախթ նիչանլամ . . . պուեուրուն էֆէնտիլէր, սահաթն եարը կէճէյի վուրմասընը պէքլէմէյէ հաճէթ եօգ տրը. էկէր պէնի եագաճագասընը վագթի կէչիրմէյէլիմ. պէտպախթ Անճէլինամ պաերըմշ վէ քէնտիսինտէն պիկապէը պուլունմուշ իքէն պու իշի պիթիրսեք էյի օլուր. խա՛էմմ քի Անճէլինա աերըարագ պէնիմ հալիմի կէօրսիւն վէ եիւբէյի աեաղա գալդսըն. հայտէ կիտէլի՛մ էֆէնտիլէր. պէն հաղրը ըմ, պուեուրուն։

Գալապրիալըլար — Էվվէթթ, կէօթիւբէլիմ, եագալը՛մ քէնտիսինի. (պէր էէ ՝՝ՊԷ՞ ՝՝ԼԷԷ Տէ՞՞ՀԸ ԷՕՇԼԷԷԲԸ՞։)

Տիւսօ—Ֆագաթ պէն սիզէ պիր շէյ սիւալ իթտիմ, անրն ճէվապրը հէնուզ վերմէմիսինիզ. սէպէյլէյին պագաերմ, պէն էօրտիւքտէն սոնրա Անճէլինանըն հալի նէ՞ օլաճագ տրը. սոն դարարընրդ նէ՞ տիր։

Գալապրիալըլար — Սէն քէնտինէ պագ, միրալա՛յ։

Տիւսօ—Խա՛յր. Անճէլինամըն հալի նէ օլաճաղընը պիլմէյիմ։

Գալապրիալըլար — (Տէ՞՞ՀԸ ՊՕՂԲՈ-ԷԷ ՊՕՂ ՊՕՂ՝՝ԼԷԲԸ) — Սէն շիմոի եանաճագ սրն, օնա պագարմ։

Տիւսօ — Անճէլինամա օլ գատար եագրն կէլմէքտէն սագլընրն գահրամա՛ն էֆէնտիլէր. շիմոի անլաեօրում. քի Անճէլինամ հագգընտա տախի ֆէնա նէյէթինիզ վար տրը. անրն իւզէրինէ էլ տօգանտրմագ իչին պիր ատրմ տահա իլէրի կէլտիրմէյէ հաճէթ եօգ տրը։ Ֆագաթ սօնղրատան բէնիի պիսպիթիւն մէյտանա վուրուպ, թարաֆտարլարը տա քէնտիսինի թէրք իլէ էնմիյէթլէրինի գալարըրգլարընտան, վէ պէօյիւբ մէլլէթ մէճլիսինէ տէ կիթմէյիպ գանամագտան ինանմագտան թէչէքքիլ իթտիքտէն սոնրա, վաթանը ալիսինէ ադիմէթ էյլէտի։

Ֆիլիպբէ Պուլկարիսթանըն գաբրշրգ վէ թէէլիքէտտէ պուլընը-ղը էօյլէ պիր սրբատա, իշին պաշընտա Սթամպուլով վէ Մոնթենրովտան զկյատտ միսթաա վէ էմնիյէթլի ատէմլէր օլմաղ խոի։

Զէվաթը մուամալէյհիմ՝ միլլէթին նամուս ու հայսիյէթինի եէրինէ կէթիրմիշէր, ասայիշին մուհաֆազասընա միգթէտիր օլմուշլար, տախիլի վէ ումմի պիր իսթիլալա մահալ պրագմամշլար վէ սիկէրլէրի կիպի շախսի միւսահազալարտա պուլընմայրդ, ֆէտաքէարանէ միլլէթին վէ վաթանըն նամուս ու հայսիյէթի վէ մէնաֆիի ուղրունա տարքը զայրէթ իթմիշէր խոի։

Գալապրիալըլար հէնուզ էթիլ պիր ատրմ տահա ատմատա հազրէրընրրրը, վէ Տիւսօ Անճէլինայը եէրէ պրագմադրրգն թէէտիրլէ պաշընը վէ էլլէրինի իլէրի ատրգու ուղաթը. ատաթ վուրմայա պաշլար։)

Պիրինճի Գալապրիալը — Իշթէ ատաթ օն էքիյի վուրտու. դա՛լլ պագալըմ միրալայ, էօնիւմիզէ տիւշ։

Տիւսօ—Անճէլինանը՝ հալի նէ՞ օլաճագ տրը տէէօրտու. ճէվապ վէրին։

Պիրինճի Գալապրիալը—Մուգավէմէթինիզին ֆայտէսի եօգ տրը միրա՛լայ. հէմ չօգ կիւրիւլտի իթտիյինիզտէ, քէնտի նէֆսինիզտէն գիատէ գաեերմագտա օլտուգունուզ Անճէլինա տախի աեաբլրդ իշին հալի տա զիատէ ատրբլաշրը. պիզ սէնին իշին սէօյլէեօրուզ։

Տիւսօ—Անճէլինամա տօգանմամեաճաղընրդա եէմին իթմէլիսինիզ քի պէն տէ էօրմէք իշին եէրիմտէն գրմրլտանաերմ անլատընը՞զ մը։

Պիրինճի Գալապրիալը—Տավրա՛նըն բէֆիգլէրիմ. անլաշրլրը քի քէնտիսինի սիւրիւքլէյիպ աթէշ եէրընրնա կէօթիւրմէքտէն պաշգա չարէսիզ եօգ տրը. տավրա՛նըն գահրաման բէֆիգլէրիմ։

(Գալապրիալըլար իէրի տօղրու ատթըլրլար, վէ Տինսօ ուսուլճամբդ Անճէլինանըն վիճուտունի եէրէ եաթըրզուան սօնրա, քէնտի քէնտիսինի միտոֆաա էյլէմէք իշին սեաղա ֆըրլանը։ Գալապրիալըլար վէ Տիւսօ պէտն սէյտէնէ ուզրաշմեաա պաղլարրար, Ֆանֆէրլուցցի դօչարագ իշլերի կէրէր։)

——

ՄԷՆԶԱՐԷ Գ.

ԷՆԶԱԼԷԳԻԼԷՐ Վ ԾԱՆԾԷՐԼՈՒՑՑԻ

Ֆանֆէրլուցցի (ՀԱՆԳՈ-ԻԱՆԷՆ ԳԷ-ՐՈՆԷՆԳՈ ՀՕՇԼԷԲԸ Վ ԳՈՂԼԷԲԸ)—Եանկը՛ն վար. եէթիշէն. եանկը՛ն վար . . . եանկը՛ն։

Գալապրիալըլար (Տէ՞՞ՀԸ ԳԷՊԷ-ՐԸ)—Նէ՞ տիր օ Ֆանֆէրլուցցի. նէ՞ վար տրը. սէօյլէ նէ՞ վար։

Ֆանֆէրլուցցի (ԳՈՂԼԲԸ ՀՕՇԼԷ-ՊԷ՞ ԷՎԼԷԷ)—Եանկըն վար տրը պէ . . . եանկըն վար տրը . . . եէթիշէն եանկրնա՛։

Պիրինճի Գալապրիալը (ՀՕՇԼԷ Ֆանֆէրլուցցէյէ եօ-ՀՕՇԼԷՐԸ)—Սէօյլէսէ՛նէ նէ՞րէտտէ տիր եանկրն. նէ՞րէտտէ։

Ֆանֆէրլուցցի (ԷՆԴԻ ԷՆԴԻՆԷ)—Ա՛Հ պիր աղ ավընտրրասամ. քէնտիլէրինի, ճիւղերբէ պիր քէրրէ պուրայա եէթիշսէ։

Պիրինճի Գալապրիալը—Նէ՞ մըրբէ տանըպ տուրուեօրսուն. սէօյլէսէ՞նէ եանկրն նէ՞րէտտէ տիր. չարուգ սէօյլէ։

Ֆանֆէրլուցցի—Շէյ իշթէ, շէյ-տէ տիր . . . շէյ եանրեօր։

Գալապրիալըլար—Նէ՞րէսի եանրեօր, նէ՞րէսի եանրեօր։

Ֆանֆէրլուցցի—Շէյ իշթէ պէ ան-լա՞մասընը մը . . . շէյ եանրեօր . . . եէթիշէն ՝՝ Է՞ տուրուեօրսունուզ. սիզ տէ պէնիմ կիպի պաղրբսա՞նրզա։

Գալապրիալըլար—Նէ՞րէսի եանտրղընը սէօյլէ։

Ֆանֆէրլուցցի—Տուրուն պիրազ սօլուգ ալաեմ պէ՛։

Գալապրիալըլար—Տուրմանրն սրբասը տէյիլ. սէօյլէ։

Ֆանֆէրլուցցի—Իշթէ շէյ եանրեօր պէ՛. շէյ տէ իշինտէ եանաճագ, չարուգ եէթիշէն (ԽՕՊ-ԸԸ ՊԷԲԷԲԸ ՌԻԹԷՐԻՆ ՀԱՂՈՒՆԻՆԷՆ ԳԷՐՈՆԷՆԳՈ ԲՈ-ԼՈՂՈԸ ԿԷՐ ԷՕՇՆԷ ՊՕՂԸ, Գալապրիալըլար տա ՝՝ԷՐԷՍ՝՝ ԷՕՇՆԷ ՊՕՂԸ՝՝) Եանկրն վար. Ա՛Հ Սէնի աղկրն քէլբ սէնի։

Գալապրիալըլար—Տու . . . տու . . . տու՛ուրուն քի սէօյլէյիմ։

Գալապրիալըլար—Զարուգ սէօյլէ պագարմ։

Ֆանֆէրլուցցի— Շէ . . . շէ . . . շէ . . . շէյ եանրեօր պէ՛ . . . նէ՞ տուրուեօրսունուզ . . . եէթիշսէ՞-նիզգէ . . .

Գալապրիալըլար—Նէ՞րէսի եանրեօր սէօյլէսէ՛նէ . . .

Ֆանֆէրլուցցի—Շէ . . . շէ . . . շէ . . . շէյլէր տէ իշինտէ եանաճագլար տրը. գուրթարմահա գօշ-ա՛նրզա։

(Տեվամ)

—Տկարպէբիրտէն եաղբլաղընա կէօրէ, Իսքէնտէրուն Թարիգը գաոխմինի մէրքէզը չէգավէթ իթմիսիաղ իսէրէք օրատան կէչմէքտէ օլան քէրվանլարը ասյմագտա պուլընան օն նէֆէր Զէրբէս Հայոտուլար յունվար այնրն իալթխանալարընտա Հալէպատէն կէլմէքտէ վէ ան նէֆէր Թիւճճարտան միւբէրքէլ պուլընմագտա օլան 1 քէրվանը մահալը մէզբիւրտէ պատարբրպ մէրգուման Թիւճճարլարը պալամբչլար, վէ մալլէրինի զասագ վէ արաբարընտա Թագ սիմիթատիքտէն ասնրա, պօղաղամագ նկյէթիկլէ մէրգումանը եէրէ եամբրմբչլար տրը։

Հայոտուլար՝ մէրգուման Թիւճճարլարին էշեա, նագտ վէ մալլէրին ամյարընտան աշաղը ալրպ, պիլա ֆիւթուր բայրամագտալար իքէն, պիր չավուշն Թահթը գօմանտանընտա օլարագ 6 սիւվարի ժանտարմասը իւսթէ կէլտիկինտէն, Հայոտուլար՝ պիրտէն պիրէյ կէլիպ տէրհալ պէկիրլերի քէնտիլերինէ սիքեր ալարագ ժանտարմալարը իւղերինէ աթէշ իթմէյէ պաչլամբչլար տրը։

Պու աթէշէ ժանտարմալար տոխի չէտիտէն մուգապէլէ իթմիշ օլորգլարընտան, Հայոտուլարտան Զսի Թէլէֆ, Զսի մէճրուհ օլմուշ վէ տիկէրլերի իսէ ֆիրարա մէճպուր օրմըշլար տրը։ Հալ պու.քի, մէրգումչավուշ՝ պաչընտան պիր գուրշուն իլէ վուրուլուպ Թէլէֆ օլմուշ օլմաղա, ժանտարմալար՝ ֆիրար իտէն Հայոտուլարը Թագաբիպ խոչմէմիշլէր տիր։

Պատէհու ժարտարմալար՝ նէթիճէսի քէնտիլերի իչին Հայաթ ու մէմանի մէսէլէսի օլան պու միւտարէպէյի բէյ իլ այն միւչահէսէ իթմիշ օլան պիչարէ եօլճրարին պաղլարընը սէօբիպ, Թէլէֆ օլան Հայոտուլարին նա լարընը ոէֆն իթմիշլէր, վէ մուախիսարէն եօլճրար իլէ պէրապէր Տիյարպէքիրտէ միւթէվէճիհէն հարէքէթ էյլէմիշլէր տիր։

—Խայրբա զիմմէթի զուհուր իթմիշ օլան Դասթամունի վիլայէթինտէ Քէնկըրը մալ սատարը էմինի կարապետ էֆէնտի իլէ, մուամիլէ յհին զիմմէթնէ բարա կէչիրմէսինէ միւսատե խոսն սապրգ մուհասպէճի Սրբրի էֆէնտի՝ մահալի մէճլիսը իտարէսինճէ թահթը մուհարքմէյէ պաչընմիշլար տրը։

—Թրապիզոն վիլայէթինտէ Ուլուպէյ նահիյէսինին Արթրդ գարյէսինտէ պիր Ռումն խանէսինտէն ախիրեն պիր կէճէ հարիզ զուհուր իտէրէք, մէրգումէն 1 էրքէք վէ 3 գրզ չօճուղը իլէ 6 արշընը՝ խանէ վէ էշեասը իլէ պէրապէր միւհթէրէգ օլմուշ տրը։

—15 սէնէտէն պէրու Քէօթահէա, Իզմիր, Այտըն, Մաղնիսա վէ Սէմսմ հէվալիսնտ իճրան չէգավէթ իտէն հայտուտր մէչհուր Դանա օղլու Խամչիլին պու քէրրէ ժանտարմալար թարաքինտան գաթլ խիլտիկի՝ Քէօթահէտատան չէքիլէն պիր թէլէկրաֆտան անլաշընմիշ տրը։

كچك
قاموس فرانسوى
فرانسه‌جه‌ده‌ن تورکجه‌یه

PETIT DICTIONNAIRE
FRANÇAIS-TURC

Սամ ալյ էֆէնտինին Թահրիր վէ մաթպատը Միհրան էֆէնտինին Թալ վէ նէչր իթմիշ օլսուն գլարը պիրի Ֆրանսըզճատան Թիւրքճէյէ վէ տիկէրի Թիւրքճէյէն Ֆրանսըզճայա 2 միւքէմմէլ ԴԱՄՈՒՍԸ ՖՐԱՆՍԷՎԻԱԷՆ Ն գատար խըսամէթլէր էյօրլըմիւշ օլսըզը՝ էրպալը ինտանտ մալիւմ տիր։

Մումանէյհիւմա՝ Ֆրանսըզճատան Թիւրքճէյէ օլան Դամուսը Ֆրանսէվինին պու ոէֆա պիր քիչիւք վէ մուխթասարընը տախի նէչրէ մուվաֆֆագ օլմուշլար տրը։

Իչտու քիչիւք Դամուսը Ֆրանսէվի՝ մուխթասար իսկ ոէ, համմընին քիչիւքլիկինի մուճիպ օլան չէյ պաչըճա հրուֆքընը քիչիւքլիկի օլուպ, եօգսա միւչթէմիլ օլսըզը քէլիմէլէր՝ 30,000է գարիպ տիր, վէ մէպատիի իւլում ու ֆիւնուն վէ սէնայիինին պաչըճա ըսթքլամաթընը վէ քէլիմէնին պաչըճա մանալարը իլէ Թիւրքճէյէ մուգայիսէրինի ճամի օլուպ, բէք միւքէմմէլ տիր։

Պու էսէրին ֆիյաթը՝ էմանի մէգուտ ոէնճէք ոէբէճէ էվվէլ էշվէն տիր։ 3 մահ զարֆընտա ատի քիսաղըալըսը մուգաբա ճիրալի օլարագ 15, վէ ալգ ճիրալիսի 20, վէ ալա քեսաղըալըսը սարէթը նէֆիսէյէ միւճէլէա օլարագ 30 ղրշ սաթրլարը, վէ միւտաէթը մուայյէնէնին ինգզարընտա ֆիյաթը Թէգեիա օլընճաղը խոթար օլընը։

Թիւրքճէյէն Ֆրանսըզճա օլան պէօյիւք ԴԱՄՈՒՍԸ ՖՐԱՆՍԷՎԻՆին տախի ճալիալը սուհուլէթ օլմագ իւզրէ, ֆիյաթը Թէկվին օլընրպ, 65 ղրշ էնսրիմիշ տիր։

Մէէրին վէ մահալը ֆիրուխթը՝ Մինյան մահթասա վէ քիւթիւպխանէսի։ Գալաը Ալի ճատատսինտէ Նումրո 5 վէ 7։

4—3

ՍԱՐՐԱՖԻՅԷ

Է.ՎՐՕԲԱ. ՊՈՐՍԱՍԸ

Լօնտրա 8 փետր։

Ինկիլ. էսհամը Ինկ. Լիր.	100-½
Օսմ. էսհամը աչըլըը	13-3/16
» » դարանտը	13-⅛
» » Սէրի Ա.	20-
» » » Պ	13-⅜
» » » Ս	13-⅛
Օթօման 1871	68-½
Օսմանլը Պանդաը	09-¼
Ռուսիա իսթիգրազը	91-⅝
Մըսըր սուլ. մութթահլուք	69-⅞
» իմթիյազը	93-⅛
Տարբա Սանկէ Մըսըր	66-¾
Ռօլիտ իսթիգրազը	90-½
Մաճառիսթ. էսհամը 1877	-
Գամպիս Բարիզ 3 այ վատէ	25-536

—

Բարիզ 8 փետր։

Ֆրանս. էսհ. 3 % ֆր.	78-02½
» » 4½ %	107-05
Լէնի Օսմ. էսհամը աչըլըը	13-25
» » » դարանտը	13-25
Մէ-պոտէլ	
Սէրի Պ.	13-50
» Ս.	13-10
Ռումէլի չըմէնտըֆէրի	30-75
Օսմանլը Բէժիսի էսհամը	-
» Պանգաը	482-50
Գրէտի Լիոնէ	537-50
Գրէտի Ֆոնսիէ	1290-
Լիոն ագսիօնը	1218-75
Սիւէյէզ ագսիօնը	1937-50
Ռուսիա 5 % 1877	98-¼
Իթալիա էսհամը	92-95
Մըսըր ֆօնս. մութթահլուք	337-50
Եունան 5 % 1879	305-
Գամպիս 3 այ վատէ	25-39

—

Վիէննա 8 փետր։

Լօնտրա իւզէրինէ գամպիս	128-50
Ռումէլի չըմէնտըֆէրի	15-50

—

ԳԱԼԱԹԱ ՊՈՐՍԱՍԸ

Էսհ. ումմ. տիւն ագ. գար.	14-31
» » » էն եիւքսէք	14-33
» » » էն աշաղը	14-28
Պու սապահ աչըլըը	14-23
Իսթիգրազը սապիրը տիւն գար.	39-33
» » » էն եիւքսէք	39-34
» » » էն աշաղը	39-30
» » » աչըլըը	39-18
Մըսըր մութթահլուք գար.	78-
Պու սապահ աչըլըը	77-30
Սէրի Ա.	20-20
» Պ.	13-15
» Գ.	14-25
Ռումէլի չըմէնտըֆէրի	31-50
Ագչէ ֆապիի	08-
Բէյօր Ղրը.	37-½
Հէվալէսիզ »	45-

—

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	5-30
Սթամպօլ պանդասը	5-20
Սօսիէթէ ժէնէրալ	3-05
Թրամվայ	2-77½
ԱԳՉԷԼԷՐԻՆ ՖԻՅԱԹԸ	
Օսմ. լիրասը 100 ղրշ.տան	Ղրշ Բր.
Պէյազ մէճիտիյէ ֆարդը	107-01
Մէթալիք »	98-20
Պէշլիք »	102-
Ալթընըզ »	162-
Ինկիլիզ Լիրասը	110-24
Ֆրանսըզ ալթունը	87-26
Բօլ	96-16
Գրէկից ալթունը	51-20
Գարպոն գայմէսի	9-85
ԹԱՍՖԻՅԻ ՔԵԱՂԻՏՐ	
20) լիք քեսաբա	
50) » »	19-30
100) » »	
500 » »	
1000)» »	19-10
10000 »	

ԻԼԱՆԱԹ

ՊԱՊՐ ՍԷՐԱՍՔԷՐԻ
ճանիպը ալիսնտէն

—

Նիզամիյէ թահնէյէ խտարէսի իչիւն օթուզ պէն քիլէ ճէտիտ պուղտայ, վէ չաիր անպարը իչիւն պիր միլեան իբի եիւզ պէն ղըյէի ճէտիտ արբանէն միւպայասը մէվգրի միւնազ ասայա գօնուլմուշ վէ իչպու քանունը սանիի ռումինին ելիրմի սէքիզնճի չարչէնպիհ կիւնիւ գարարը գաթխէնին իթասը վէ ելիրմի տօգուզրնճը բէնճէնպիհ կիւնիւ տախի թէգարրուբ խտէճէք ֆիյաթլարընտան եիւզտէ պէշ գաղուլի մուգաբրէր պուլնմիշ օլարընտան, իթասընա թալիպ օլանլարին մագամի Սէրասքէրի Լէվազիմաթը Ումումիյէ տախբէսինճէ կէլմէլէրի իլան օլունուր։

26 քեանունը սանի 1887

3—2

ՊԱՊՐ ՍԷՐԱՍՔԷՐԻ
ճանիպը ալիսնտէն

—

Պէզ ֆաղբկայի Հիւմայունընտա մէվճուտ օլուպ ատէմը լուղումնա մէանի ֆիրուխթ գրլընճաղը էվվէլճէ իլան գրլնան սէբրը պին պէշ եիւզ գբյէի ճէտիտ իչինճիւ նէվ Թէլէֆ բանուղընը պէհէր գբյէի ճէտիտի ալթմիշ պիր բարայա թալիպ էօհտէսինտէ օլուպ չուպարթ բումինին պիրինճի բաղար կիւնինէ գատար պէհէր կիւն միզայէտէսի պիլ իճրա մէգբիւր կիւնտէ գալարը գաթխի վերիլէճէյինտէն, իչթերայա թալիպ վէ իքինճի բաղար էրթէսի կիւնիւ եիւզտէ պէշ զամանա բաղիպ պուլունանլարին մագամի Սէրասքէրի Լէվազիմաթը ումումիյէ տախբէսինճէ կէլմէլէրի իլան օլունուր։

24 քեանունի սանի 1887

3—3

ՇԷՀՐ ԷՄԱՆԷԹԻ
ճանիպը ալիսնտէն

—

Տօլմա Պաղչէ վէ Եէսի Դուլէ կազխանէլէրի իչիւն իւչ եիւզ իւչ սէնէսինէ մահսուսպէն լիւզումի օլան օն իքի պին թօնէլաթօ կաղ քէօմիւրինին չէրաիթը մուայյէնէ իլէ միւպայասա օլընմագ իւզրէ միւնազասասը տէրտէսթը իճրա օլուպ, շուպաթին տէօրտիւնճիւ չարչէնպիհ կիւնի գարարը գաթխի վերիլէճէկինտէն վէ էրթէսի բէնճէնպիհ կիւնիւ եիւզտէ պէշ թէնղիլաթը գապուլ օլունաճաղընտան, թալիպ օլանլարին թէէմինաթ ագչէլէրի իլէ պէրապէր Շէհր Էմանէթի մէճլիսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունը։

27 քեանունը սանի 302

3—1

ԻԹՃԱՏ

Արթրդ նէ՛ ՏՐԳ ՆԷՖԷՍ, նէ՛ եիւրէք սըգընթրը, նէ՛ նէպլէ վէ նէ էօքսիրիւք գալմայնաճագ տրը։

Իսթէյնէ պու պապսի մէճճանէն իթաթ մալիւմաթ օլունանաղընտան, բօսթա իւճրէթի վերիլէրէք Մարսիլիատա Տօքթ. Գլէրիյէ (Dr. Cte. Cléry) մէքթուպ եազըլմայը տրը։

Մէգբիւր խասթալգլարը տէֆ իսէն իլանրն Տէրսաաատթէքի տէրօղիթօճը՝ Ինկիլիզ էշգսանէսինին սահիպի Գանձիւք պիրատէրլէր տիր։

ԹՔՕԳԼԱԳՕՅ ԱՎԱԹՕՐԱՆՔ
ԻՏԱԼԻԱ

ՊԷՏԷՐ ՀԱՅԹՈՅ ՕԼԱՐԱԳ ՏԷՐՕԱՏԷԹԼԷ ԻՍԿԷՆՏԷՐԻՅԻ ՊԷՅՆԻՆՏԷ ՍԻՍԻՐ ԲՕԱԼԱՐԱԸ 4½ ԿԻՆԻՆ ԶԱՐԱԳՈՅԱ

Բէրլյրա գարթանէն թահթը գօմանտասընտա Շուրէյէ նամ վապօր 1500 թօնէլաթօ համուլէսինտէ վէ 450 պարկիր գուվվէթինտէ օլարագ ալաիրանկա վեսարվարը 9նճի չարչէնպիհ կիւնիւ էշլէնճէն սոնրա ալաիր. սասի 4½ սա Տէրսասաթինէն հարէքէթի ԶԱՆԱԳ ԳԱԼէ, ՄԻՏԻԼԼի, ԻԶՄԻՐ վէ ԲԻՐԼԻՃԻ օգլայարագ բաղար էրթէսի սապահյարը 4½ կիւնէն ԻՍԿԷՆՏԷՐԻՃԻՃԻ մուվասէլէթ իսէճէք տիր։

Եինէ բօսթաի մէգբիւրլէրին ԻՍԿԷՆՏԷՐԻՃԻՃԻՆ հարէքէթ իսէն Պէյրութ-Շամ վապօրլարընա ադթարմա օլունարագ ԲՕՐՅ ՍԱԼԻՏ, ԵՆՅԱՆ, ՊԷՅՐՈՒԹ, ԹՐԱՊԶԱՆՈՒՍ, ԼԱԹԱԿԻԱ, ԻՍԿԷՆՏԷՐՈՒՆ վէ ՄԷՐՍԻՆ, վէ Պաղրը Ահէր խսկէլէրինէ եօլճու, մսլ վէ էմանէթի գասալ օլունճաղ տրը։

Եօլճուլար վէ էմանէթի թահմիլ իթմէք խսթէյէնլէր Էմին Լօնիւնան Վալիսէ խանընտա վէ եասօտ Գալաթա Վալվասու ճատատսինտէ Եուսուֆ Իզզէթէն էֆէնտի խանընտա քեսան գուրանեան մէգբիւր խասէխանէլէրիս, միւրաճաաթի իթմէյէրի։

ՄԷՍԱԺԷՐԻ ՄԱՐԻԹԻՄ
ՖՐԱՆՍԷԶ
բօսթա վապօրլարը
ՍԹԱՄՊՈՒԼ ՄԱՐՍԻԼԻԱ

Հէր ճումա էրթէսի Մարսիլիատան հարէքէթ վէ ճումա էրթէսի իւնէլէրի Սթամպօլա մուվասէլէթ իսէր։ Հէր չարչէնպիհ կիւնէրի ալաֆր. ագշամ սաաթ կոէ Սթամպօլատան հարէքէթ վէ էնէ չարչէնպիհ կիւնէրի Մարսիլիատա մուվասէլէթ իսէր։ Պիր հաֆթա Զանագգալէ, Իզմիր վէ Շէրմ վէ օ պիր հաֆթա Զանագգալէ, Բիրէ վէ Նարօլի Թարիգէրի իլէ հարէքէթ իսէր։

Սուրիա վէ Իսքէնտէրիյէ կէտէն վարօր իլէ Իզմիրտէ պուլուշը։

Մէսաժէրի Մարիթիմ վարօրարբլա Ֆրանսա շըմէնտըֆէրլէրինին վագթը հարէքէթլէրի եէքսիկիրէ թէսատիֆ իսէրլէր։

Մարսիլիատա վէ Լիոնտա թէվագգուֆ իսէպիլմէք իւզրէ Սթամպօլատան տօզրու Բարիզ գատար թէնղիլը ֆիյաթլա պիլէթլէր՝ Ալնճի ժ.վգը իչիւն 380, վէ Շնճի ժ.վգը իչիւն 274 ֆրանգ տրը։

ԹՐԱՊԻԶՕՆ-ՊԱԹՈՒՄ

Մարսիլիատան կէլէն բօսթալարը իւչ տօզրու սէֆէր։

Հէր 15 կիւնտէ պիր տօզրուճա Պաթումա կէթմէք իւզրէ Սթամպօլատան հարէքէթ իսէր, վէ ավէթիտէ մէճպուրի սուբէթտէ Թրապիզօն, Քիրասօն, Սամսօն իսքէլէլէրինէ, վէ զայրը մէճպուրի սուբէթտէ Իունէ, Ֆաթսա, Օլտու, Սինօպ վէ Խէպօլու իսքէլէլէրինէ ուղրար։ Սթամպօլա սալը ասպահրը մուվասէլէթ իսէր։

ՕՏԷՍԱ

Մարսիլիատան վերուտ իսէն բօսթալարը իւչ հէր 15 կիւնէ պիր իճրա օլընը։ Սալը կիւնէրի ալաֆր. սաաթ 8տէ Օտէսայա միւթէվէճճիհէն Սթամպօլատան հարէքէթ իսէր։ Ճումա էրթէսի ագշամ Օտէսատան հարէքէթ վէ բաղար էրթէսի սապահը Սթամպօլա մուվասէլէթ էյլէր։

ՍԷԼԱՆԻԿ

Հէր 15 կիւնտէ պիր բաղար կիւնէրի ագշամին ալաֆր. սաաթ 4ինտէ Զանագգալէ, Տ.տ Աղաճ, Լակօս, Դավալա վէ Սէլանիկէ միւթէվէճճիհէն Սթամպօլատան հարէքէթ իտ՛ը։ Սթամպօլա բաղար կիւնիւ մուվասէլէթ էյլէր։

ԹՈՒՆԱ

15 կիւնտէ պիր բաղար էրթէսի կիւնիւ ալաֆր. ագշամին սաաթ 4ինտէ Վարնա, Բէյօթէնճէ, Սուլինա, Գալաց վէ Իպրաիլ միւթէվէճճիհէն Սթամպօլատան հարէքէթ իտ՛ը։ Սթամպօլա սալը կիւնիւ մուվասէլէթ էյլէր։

Պահրը Սէֆիտտէքի տիկը սէֆէրլէր վէ Գլազգիկա, Բլաֆա վէ Իտտօ Զին սէֆէրլէրի հագդընտա վէ սաիր հէր նէվի մանիֆաթ խաթէհսալ իչիւն Գալաթատա Քիլէճ գատասընտա պէյօլիք աճէնճիյա միւրաճաաթ օլընա։

ՖՕԹՕԿՐԱՖՃԷԼԱՐԸՆ ՎԻ ԷՀԼԸ ՄԷՐԱԳԸՆ ՆԱԶԱՐԸ ՏԻԳԴԱԹԸՆԸ

ՏՕԳԹ. Տ. ՎԱՆ ՄՕՆԳՀՕՎԷՆԻՆ
Կիւմիւշլիւ ժէլԷՐԷ վէ Պրօգրէս

ԹԱԳԼԻՏԷԼԷՐԻՆՏԷՆ ՍԱԳԸՆՄԱԼԸ։

ՖԱԳԻՐԻԳԱ ՄԱՐԳԱՄԸ։

Էճզաի միւբէքքէպէսինտէն մանրնէ դուրու լէվհալարը (բրադ) իւգէմալ տավէթի խսէրիզ։

Տէբօկիթօսը՝ Թիւբքիա վէ Պուլկարիսթան իչիւն ումումի ագէնթէ օլան էճզաճը Մ. Էսվար Ծանենին Սթամպօլատա Մըսրը չարշըսը գուրպինճի խարաճճը խանընտա քեսին մաղազասընտա տրը։

Մէգքիւր մաղազատա ֆօթօկրաֆիա ատատ պիրճիւմլէ էճզա վէ էշեա պուլունը։

ԻՏԱԼԻԷԻ ՄԱԽՈՒԱՆ

ՎԱԲՕՐԼԱՐԸՆԸՆ ՎԱԳԹԸ ՀԱՐԷՔԷԹԼԷՐԻ
Իսպու. 1887 Ցունվարքն Ալնճի բէնճէնպիհ կիւնիւնտէն իթիբարէն

ԱՏԱԼԱՐ ԹԱՐԻԳԻ

ԵԵՎՄԻՑԷ ՍԷՖԷՐԼԷՐ
Ա-ԲԻՐԻՆ ԹԷՕԲԷՐԻ

Մ. Տ.	
2 30	Պէյլիք Ասա, Հէյսկլի, Պուրկազ, Դրնալը (1)։
2 45	Բէնճիք, Գարթալ, Պ. Ասա, Հէյսկլի, Պուրկազ, Դրնալը։ (1)
3 25	Գարթալ, Պ. Ասա, Հէյսկլի, Պուրկազ, Դրնալը։
	Բէօբէրլուդէն Ա-ԲԻՐ ՀԱՆԷՊԻՆ
4 15	Գրնալը, Պուրկազ, Հէյսկլի, Պ. Ասա, Գարթալ։ (1)
9 30	Գրնալը, Պուրկազ, Հէյսկլի, Պ. Ասա, Գարթալ, Բէնճիք։
10 45	Գրնալը, Պուրկազ, Հէյսկլի, Պ. Ասա։

ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻ
Ա-ԲԻՐԻՆ ԹԷՕԲԷՐԻ

Մ. Տ.	
2 30	Բէնճիք, Գարթալ, Պ. Ասա, Հէյսկլի, Պուրկազ, Դրնալը։ (1)
8 15	Բէնճիք, Գարթալ, Պ. Ասա, Հէյսկլի, Պուրկազ, Դրնալը։ (Պ. Ասատան սաաթ 5ստա)։
	Բէօբէրլուդէն Ա-ԲԻՐ
4 15	Դրնալը, Պուրկազ, Հէյսկլի, Պ. Ասա, Գարթալ, Բէնճիք։ (1)
9 30	Դրնալը, Պուրկազ, Հէյսկլի, Պ. Ասա, Գարթալ, Բէնճիք։

Հավա չէտիտ լօտօս վէ Թիրի գար օլտուղը կիւնլէրտէ սապահյարը Ասապարտան քէօրբիկ սաաթ 3ստ եալընը պիր սէֆէր վէ ագշամ տախի քէօրբիտէն սաաթ 10։30ստա Պ. Ասայա գատար եալընը պիր սէֆէր իճրա օլընճաղը կիպի, սապահյարը քէօրբիտէն Ասապարտա վէ ագշամյարը Ասապարտան քէօրբիյէ իճրա օլունան սէֆէրլէր էյզէ հավալարտա թաթիլ խիլէճէք տիր։

ԱՆԱՏՕԼՈՒ ԹԱՐԻԳԻ

ԵԵՎՄԻՑԷ ՍԷՖԷՐԼԷՐ
Գարբուլուդէն թէօբէրլէր

Մ. Տ.	
2 45	Մաթէրէ, Մօտա։ (1)
	Բէօբէրլուդէն Դարբուլը
10 30	Մօտա, Մաթէրէ։

(1) Իչտու իչարէթի սէֆէրլէր յունվարքն 1ինճի բէնճէնպիհ կիւնիւնտէն իթիբարէն պիրէր չէրեէք էվվէլ իճրա օլունաճագ տրը։

ԴՈՏԸԲԷՕԳ ԹԱՐԻԳԻ

ԵԵՎՄԻՑԷ ՍԷՖԷՐԼԷՐ Բէյօր. Դատ.		ԲԱԶԱՐ ՍԷՖԷՐԼԷՐԻ Բէյօր. Դատ.	
Մ. Տ.	Մ. Տ.	Մ. Տ.	Մ. Տ.
2 15	2 15	2 30	2 30
3	3	3 15	3 15
3 45	3 45	4	4
4 30	4 30	5	5
5 30	5 30	6	6
9 15	9 15	9	9
10	10	10	10
10 45	10 35	11	11
11 30	11 20	12	12
12	12		

Հավա չէտիտ լօտօս վէ Թիրի գար օլտուղը կիւնլէրտէ սապահյարը Ասապարտան քէօրբիկ սաաթ 3ստ եալընը պիր սէֆէր վէ ագշամ տախի քէօրբիտէն սաաթ 12ստ իճրա օլունան սէֆէրլէր պիրէր չէրեէք էվվէլ իճրա օլունաճագ տրը։

ՀԱՅՏԱՐ ԲԱՇԱ ԹԱՐԻԳԻ
Իսքէ. ՀԱՐԷՔԷԹԼԷՐԻ ԲՈՒՐՈՒՆԼԱՐԻ
ԵԵՎՄԻՑԷ ՍԷՖԷՐԼԷՐ
Բէօբէրլուդէն

Մ. Տ.		Գիթ. Նօ.
3 25	Իզմիտ կիտէն	2
6 15	Պիլա Թէսատիֆ	
7 35	Իզմիտ կիտէն	4
10 30	Բէնճիկէ կիտէն	6
	Հայտար Բաշա	
4 5	Բէնճիքտէն կէլէն	1
7 5	Իզմիտէն »	3
8 30	Պիլա Թէսատիֆ	
11 20	Իզմիտէն կէլէն	5

ՄԱԴՐԻԲԷՕԳ ԹԱՐԻԳԻ

ԵԵՎՄԻՑԷ ՍԷՖԷՐԼԷՐ
Մ-ԲԻՐԻՆՕՒՆ ԹԷՕԲԷՐԻ

Մ. Տ.	
3 15	Մագրիքէյ, Սամաթիա, Եէնիգարու, Գումգարու։ (2)
	Բէօբէրլուդէն Մ-ԲԻՐԻՆՕՒՆ
11 10	Գումգարու, Եէնիգարու, Սամաթիա, Մագրիքէյ։
	ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻ Մ-ԲԻՐԻՆՕՒՆ ԹԷՕԲԷՐԻ
3 15	Մագրիքէյ, Սամաթիա, Եէնիգարու, Գումգարու։
	Բէօբէրլուդէն Մ-ԲԻՐԻՆՕՒՆ
10 45	Գումգարու, Եէնիգարու, Սամաթիա, Մագրիքէյ։

(2) Իչտու իչարէթի սէֆէրլէր յունվարքն 1ինճի բէնճէնպիհ կիւնիւնտէն իթիբարէն պիրէր չէրեէք էվվէլ իճրա օլունաճագ տրը։

ՊԷՅՕՂԼՈՒՆՏԱ ԹԷՐԹԷԼ ՃԻՎԱՐԷՆՏԱ
ՎԻ ՏՕՂՐՈՒ ԵՕԼՏԱ ԳԱՆԵՐԻՒ ԷՃԶԱԽԱՆԷՍԻ ԻԹԹԻՍԱԼԻՆՏԷ
300 ՎԻ 240 ՆՈՒՄԷՐՕՎԱՐ ԻԼԷ ՄՈՒՐԱԳԳԱՄ

ԺՕՐԺ ՊԷՅԹԸՐ ՄԱՂԱԶԱԼԱՐԸ

Իչտու մաղազալարտա հէր նէվի գբյէրգ խալրլար, Գրիքսէլ տօգուտաբ, պամալար, քէչէլէր, հէր նէվի Ֆանէլա, եուն իբէքլէրի, բէրտէլիքլէր, պէյազ վէ էլվան չիմիկէլէր վէ ավ վէ եօլու էշեասը վէ հաքէթլէր վէ սաիր բէք չօգ էմթաա Ֆիրուխթ օլունը։

Էմթաան էգբիրլէրին բէսմիրի՝ Լօնտրատա քիչատ օլունան Միւսթէֆրիքեաթ վէ Հինտիսթան սէնայի սէրկիի ումումիսի գօմիսիօնը թարաֆընտան թահսին օլունմըշ տրը։

Մէգքիւր մաղազալարտա բրիչլէր, տամագօլար, մնսա էօրթիւլէրի, բրիրինճ վէ տէմիր գարեօլարը, սու ալմաղ լաստիգ եաղմուրլըղլար վէ գունտուրա տախի սաթըլընօգտա տրը։

Սըրարշ խանէ միւթէրիքիրմիզին՝ սըրարշլ պիլէթլէրի իլէ մաղազամբզա միւրաճաաթ իթմէյէրի բէհա օլունը։

ՃԻՎԱԼԷԿԵԱՆ ՄԱԹՊԱԼԱՐԸ
ՊԱՊՐ ԱԼԹ ՄԱՏՕՅԵՆՏՆԵՐԻ ՃԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՑԷ
ԲՕԼՔԻՆԴԱԿԵՆՏՆԵՐԻՆ

Մէգքիւր մաթպաատա թաղ օլունը,
1. Ճիւզ պէ ֆիզ Օսմանլըճա, Էրմէնիճէ վէ Ֆրանսըճա քիթապլար.
2 Սամանլըճա, Էրմէնիճէ, Ֆրանսըճա, Բուլգարճա իլանլար.
3. Ֆիյիան վէ էնազէ պէյէթլերի վէ սարէ։

ՖԻՅԱԹ Է.ՀՎԼԷՆ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐԹԸ
ԱՆՕՆԻՄ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ.
Շարգտա վէ.քիլի Մ. Էօժէն ՐԱԲԱԲՕՐ

Ապիսնտա	մէրքէզի	Վիէննատա	սէրմայէ	ֆրանգ
Ֆրանգօ-Հօնկրուազ	»	Գուտարէշթատա	»	» 20,000,000
Ֆէնիքս Օթրիշէն	»	Վիէննատա	»	» 4,300,000
Նասիօնալա	»	Գուգրէշտ	»	» 3,000,000
			Ճէման	Ֆր. 33,300,000

(Իհթիյաթ ագշէսի տախիը հիսապ տէյլ տրը)

Գալաթատա Վալվասու սօգաղընտա Եու սու Ֆ Իզզէտտին խանընտա Ալնճի գաթատա